Ն՝ 965 — 1880 ՀՈԿՏԵՄԲԵՐ 31 ՇՈՒՐԱՆ — ՏԵՐՏԻՆՃԻ ՄԷՆ Է

ԱՊՈՆԷ ԳԻՆԸԹԼՈՒԸ
Մէջիտիյէ 20 դրուշտան
ՍԹԱՄՊՈՒԼ ԻՉԻՆ
Պիր սէնէլիք . . . 200 դր.
Ալթը այլըգ . . . . 100 »
Իւչ այլըգ . . . . 55 »
ՎԻԼԱՅԷԹ ԻՉԻՆ
Բ՝ թա իկի իրսալ օլունճագ-լար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 դր.
Ալթը այլըգ . . . . 120 »
Իւչ այլըգ . . . . 60 »
Մէջիտիյէ 1 դրուշ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐԻ

ՄԷՎԱՏՏԷ ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ ՎԷ ՍԱՒԻՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՎ ԷՎԱՄԻ ԳԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼՈՒԸ
Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 դր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 յէ 3ի ճՀ՝ու սահիֆէլէրէ 6 դր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Ձիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատտը ճաֆիայա տայիր պէնտէր մէճմանէն գապուլ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանագ։
Մէջիտիյէ 1 դրուշ

Իտարէխանէսի վէ մաթպասաը, Սթամպօլոս Պապը Ալի ճաուտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի զազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեաֆիֆէյի մէքեաթիպին տախի անը ճանանա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Պիր գաչ կիւնտէն պէրու հէր քէս՝ Լօնտրատա Շէհր Էմինի թաբաֆնտան վէրիլէճէք զիսֆէթ միւնասէպէթիլէ, Մ. Կլատսթօնէն իյրատ իտէճէկի նումրգա միւնթազը իտի։ Յիւնքի Թէլէկրաֆ պիզէ պու նումրգու նագլ վէ իյալ իտիյօր։

Մ. Կլատսթօն հագիգաթէն բոլիթիգասընը բէք աչրգ վէ բէք սատէ օլարագ պէեան իթմիշ տիր։ Պու նումրգէն այնը՝ պա թէլէկրաֆ վիրուտ իթմիշ օլմալը, Շարգ տաիր օյան գրսմը կազէթամզընը իչ սահիֆէսինէ տէրճ օլունմուշ տըր։

Սէրպէսթի թարաֆտարանընըն բէհիթ՝ տէվլէթը Օսմանլիյէնին ալէյհինտէ պուլունտուղունու գաթիէն բէտտ ու ինքեար իտէրէք, պիյաքա տէվլէթը միշարիէյհանընէն թէէքիտ վէ թագվիյէսինէ չարշարընընը պէեան իտիյօր։

Աճապա Մ. Կլատսթօնէն պու իտտաասը սահի՞ մի տիր. պու սէօղիւ վիճանընտա՞ն մը սէօլլէեօր։ Կէրչէքտէն Մ. Կլատսթօն տէվլէթը Օսմանլիյէնին ալէյհինտէ օլմայը, պու տէվլէթին թէէքիա վէ թագվիյէսինի՞ մի արզու իտիյօր։

Պիզ քէնտի ֆիքրիմիզճէ պու սիւալըա ճէվապ վէրէպիլմէք իչիւն, Մ. Կլատսթօն քէնտի ֆիքրի մախսուսը իլէ, միշարիէյհին թահթը ըյատէթինտէ պուլունան ինկիլիթերրանընը չիմտիքի բոլիթիգասընը այրըմաղա, վէ հէր պիրինի այրը այրը նաղարը թէտգիգ վէ միթալէտատան կէչիրմէէ մէճպուրուզ։

Վագաա, Մ. Կլատսթօնէն քէնտի ֆիքրը մախսուսունէ իսէ, ըէիսի պուլունտուղու գապինէթօյա, իտարէսինէ մէմուր օլտուղու մէմլէքէթէ, վէ պիւթիւն էվրօբայա օ ֆիքրի գապուլ իթտիրմէյէ չալըշմասը թապիի իսէ տէ, օ ֆիքրը մախսուս՝ պիր բոլիթիգա հիւքմինէ կէչմէք իչիւն, էվվէլա գապինէթայու թէրքիպ իտէն սաիր ըիճալընը էֆքեարը իլէ, սանիէն ումումուն էֆքեար վէ հրսսէյթը իլէ, վէ սալիսէն տիկէր էվրօբա գապինէթօյարընընը բոլիթիգասը իլէ իմթիհան իթմէք մէճպուրիյէթինտէ տիր։

Մ. Կլատսթօն, գապինէթօսունա պտրընը զէվաթը քէնտի ֆիքրը մախսուսունա մուվաֆֆըգ սուրէթտէ ինթիխապ իթմիշ օլաճաղը չիւպհէսիզ տիր։ Պունուն իչիւն, մէմուլ իթմէյիգ քի արգատաչարը քէնտիսինին բոլիթիգասընա էասալը պիր թէպէտտիւլ կէթիրմիշ օլսունլար։

Անճագ էվվէլա ինկիլիթերրա իթտաալ թարաֆտարանը զապպ ետտիւպ սերպէսթի թարաֆտարլարը էքսէրիյէթ գազանմըշլարատա, էֆքեարը ումումիյէնին պիրտէնպիրէ չէվիրիլմէսի տէ գօլայ տէեիլ տիր։ Պիգբնսֆիլտ գապինէթօսը էվախբրը միւտտէթինտէ նասը իթիրազաթ վէ միշքիաթա թէսատիֆ իթմիշ իսէ, Կլատսթօն գապինէթօսունուն տախի հարէքէթրնտա սերպէսթ գալմասը միւմքին օլմայը, էլպէթթէ իթիրազաթ վէ մուխալէֆէթլէրէ օղրամագտա օլաճաղը չիւպհէսիզ տիր։

Յանիէն, Ռուսիատան մաատա էւրօբա գապինէթօլարընտան հիչ պիրի Մ. Կլատսթօնուն արզուսընա թէվֆիգի հարէքէթ իթմէյիպ Ռուսիանընը տախի մագսէտի պաշգա օլտուղունտան, վէ հէր նէ գատար քի ինկիլիթերրանընը եարա եալընը տախի հարէքէթ իտէճէկի իտտաա օլունմուշ իսէ տէ, օնա տա ճէսարէթի օլունմայաճաղը մէյտանտա պուլունտուղունտան, քէնտի բոլիթիգասընը էւրօբանընը սայիր գապինէթօլարընընը բոլիթիգասընա թաթպիգ վէ թէվֆիգ իթմէեէ մէճպուր իտի։

Իչթէ, պու իքի սեպէպտէն տօլայը, եանի էվվէլա ինկիլիթերրա էֆքեարը ումումիյէսինէ, վէ սանէնէն էվրօբանընը ումումի բոլիթիգասընա ույմագ իչիւն, Մ. Կլատսթօնէն քէնտի բոլիթիգասընը թաասիլ իտուպ, պու նումրգունտա կէօսթէրտիյի սուրէթէ կէթիրմիշ տիր։

Մ. Կլատսթօնէն քէնտի չալսսի բոլիթիգասը՝ ինկիլիթերրա գապինէթօսընընը ըիյատէթինէ կէչմէզտէն էվվէլ, էյրատ իթմիշ օլտուղու պէնտէրտէն, վէ նէչը իթմիշ օլտուղու ըիսալէլէրտէն մալիում օլմուշ տըր։

Սէրպէսթի թարաֆտարանընընը իլք գապինէթօ թէչքիլ իթտիքէրինտէ, Մ. կօչէն մարիֆէթիյլէ վէ սաիր մուխապէրաթը տիրլամաթի գիյէ իլէ, էվրօբա գապինէթօլարընա օլունան թէքեաիֆ տախի, Մ. Կլատսթօնէն քէնտի ֆիքրը մախսուսունա կէօրէ օլաճագատա տ, օնլար տախի սըրը գալուպ, մէյտանա չըգմատըլար, վէ եաընընը չիւպհէ վէ իհթիմալ իւզերինէ հագլարընտա պիր գաչսէօղ սէօյլէնտի։

Էվ հասը, Մ. Կլատսթօնէն պու նումրգունտա պէեան իթմիյի բոլիթիգա՝ քէնտի ֆիքրը մախսուսունուն ինկիլիթերրա էֆքեարը ումումիյէսինէ, վէ էվրօբանընը ումումի բոլիթիգասընա թաթպիգինտէն իլէրի կէլմիշ միւթէթիլ պիր բոլիթիգա տըր։

Մ. Կլատսթօնէն տէվլէթը Օսմանլիյէնին ալէյհինտէ պուլունմատըղընը պիր իթիզար մագամընտա պէեան իթմէսինտէն, ինկիլիթերրատա էֆքեարը ումումիյէնին տէվլէթը Օսմանլիյէնին ալէյհինտէ պուլունմատըղը, վէ միշարիէյհին պու էֆքեարը ումումիյէտէն գօրգատուղու անլաշըլըմըզը կիպի, էվրօբանընը իթթիֆագը օրմագսըզընը պիր հարէքէթտէ պուլունմաեաճաղընա տաիր օյան քէլմէք տախի բոլիթիգասընը էվրօբանընը բոլիթիգասընա թաթպիգ իթմէկէ մէճպուր օլտուղունը կէօսթէրիյօր։

Ինկիլիթերրանընը չիմտիքի գապինէթօսը բէհսինին պու նումրգտա պէեան իթտիկի բոլիթիգա սալ ու նէսլի հէր նէ օլուրսա օլսուն, պու բոլիթիգանընը տէվլէթը Օսմանլիյէնին ալէյհինտէ, օլմայըպ պիրաքա լէհինտէ չըգտըզընա տաիր օյան սէօղիւնի թէէմմըլյա թաստիգ իտէնլէրտէնիզ։

Հագիգաթէն, տէվլէթը Օսմանլիյէ իչիւն էվրօբայա գարշը իթտիկի թէահհիւտտաը իճրա իլէ սէօղիւնտէ տուրմագտան, վէ թահթը իտարէսինտէ պուլունան ագվամը ատալէթ վէ միսալաթ իւզրէ հիւսնի իտարէ իթմէքտէն պաշգա սէյամէթ եօլու եօգ տըր։

Պունու Մ. Կլատսթօն անլատըզը կիպի, պիւթիւն էվրօբա տախի, վէ պէքի հէբսինտէ էվվէլ Պապը Ալի քէնտիսի անլամըշ տըր։

Անճագ պունուն իճրասը պազը միշքիլաթա թէսատիֆ իտուպ, պիր թագըմ վէսաիթ վէ թէսնիլաթա միւհթաճ տըր։

Ինկիլիթերրա գապինէթօսու թէքլիֆաթընը մէյտանա գօյաճաղը կիպի, Պապը Ալի տախի միշքիլաթ վէ իհթիյաճաթընը մէյտանա գօյմալը, վէ էվրօբա Մ. Կլատսթօնուն պու սօն նումրգունտա պէեան օլունան թէքլիֆաթա հագգ վէրէճէեի կիպի, Պապը Ալինին իֆատաթընը տախի նաղարը իթիպարլ ալմալը, վէ ճիմէսի էլպիրլիկիյլէ պու մէսէլէլէրին սուլհէն թէսվիյէսի իլէ, ալէմին պու տաղտաղատան գուրթուլմասընա չալըշմալը տըրյար։

Պունտան պաշգա Շարգ մէսէլէսինին հալ ու թէսվիյէսի իչիւն չարէ եօգ տըր։

ՍՕՆ ԲՕՍԹԱ

ՔԻԻՐՏ ԻՍԵԱՆԸ

Աէրէր նամ Ֆարիսի կազէթանընն Թէպրիզտէն ալըպ նէչը իթտիկի զիւգատէ 14 եանի հոկտ. 6 լա-րիսի պիր մէքթուպընտան նագլէն կազէթամըզընը 962 նօմէրօլու նիւսխէսինտէ Քիւրա սէրքէրտէսի Համզա սուլանն ժագթուլէն տիշտիկինի վէ ապտիւլ Գատէրին էսիր օլտըզընը եազմըշ իսէք տէ, տիւնքի բօսթա իլէ մէվրուտ ինկիլիզ կազէթալարընտա կէօրիւլէն ամիսէքի Թէլէկրաֆլար պու հավատտի լթաստիգ իթմէմէքտէ տիր։ գիրա մէքթուպը մէգքիւր թարիխի՝ պու թէլէկրաֆլարընն թարիխինտէն էքքի օլուպ, հալ պու քիր մէգքիւր թէլէկրաֆլարընն մէսալինէ կէօրէ, Համզա աղա հէնուզ հաեաթտա վէ Ապտիւլ Գատէր տախի սերպէսթ պուլունմագտա տըր։

Իչթէ մէգքիւր թէլէկրաֆլար չունլար տըր։

«Թէհրան 2 նոյ.

«Ուրմիանընն մուհասէրէսինէ իշթիրաք իտէն Սատրդ նամ քիւրտ Շէյխի, ճէնուպը շարգի թարաֆընա տօղրու կէրի չէքիլմէքտէ տիր։ Իչ պին նէֆէր ասքիրի Իրանիյէ, (Թիւրքիա իլէ Ռէմմանթանընն) զարպ հուտուտու գուրպինտէ վագը քիւրտ քէշլէրի իւզէրինէ հիճիմ իթմիշ տիրլեր։ Քիւրտլերին պաչրճա ֆըրգասը՝ Համզա Աղանընն վէ Ապտիւլ Գատէրին (Շեյխ իւպէյտուլլահընն օղլու տըր) թահթը գօմանտարընտա պուլունտուղու հալտէ, (Թէպրիզ եօլու իւզերինտէ) Պինաբ մէվգիինի մուհաֆազա իտէն Ռէճէմ ասքերլերի իւզերինտէ իքի տէֆա հիճիմ իթտի, ֆագաթ պու հիճիմլէր, Ռէճիմէր թարաֆընտան մուվաֆֆագիեէթլէ կէրի բիւգիւրտիւմիւ օլմաղա, մէգքիւր քիւրտ ֆըրգասը էլան ճէնուպը զարպի ճիհէթինէ (հուտուտա) տօղրու ըիճաթ իթմէքտէ տիր։

«Պինաբ օրտուկեահը իւզերինէ հիճիմ՝ հոկտ. ին 31 ինճի կիւնիւ վուգու պուլտու, վէ օ մէվգէյի թուրմուշ օյան Ռէճէմէր՝ Միանտօպ իւզերինէ եիւրիւմիւշտիւրլեր, պու մէվգիի քիւրտլեր, պու մէվգիի թէլէկրաֆ իչիւն։

«Թէհրան, 3 նոյ.

«Պինաբտան նոյ. 1 թարիխիյլէ Թէհրանա պա թէլէկրաֆ իշար օլունան իտապէրլերէ կէօրէ, քիւրտ գօմանտանը Ռ՝ա—իլ—Գատէր 3,000 սիվարի վէ 2,000 բիտատ. սիյլէ թէհհամու (՞.) չարընն օ պիր թարաֆընա չէքիլմիշ տիր։

«Մի ճէտատէն եէտի թապուբ բիտատ ասքերի վէ պին նէֆէր սիւարի, քիւրտլերին հիճումի իթտիքլերի էյալէթլերէ կիթմէք իւզրէ Թէհրանատան եօլա չըգարլար։ Շէյխ Ուպէյտուլլահ նահրիթմատա (՞.(1) վագը օրտուկեահընտան սիյահ վէ միհիմմաթ կէօնտէրմէքլիկէ տէվամ իտիյօր։

«Ֆագաթ քիւրտ սէրքէրտէլերի միանընտա իթթիֆագսըզլըգ հիճիմ իթմէքտէօլուպ, Համզա աղա Թէպրիզ իւզերինէ եիւրիւմէք իսթէմէմիշ տիր։ (2)

Թէհրան 5 նոյմ.

«Շեյխ Սատրդընն թահթը գօմանտարընտա պուլունան պիր քիւրտ ֆըրգասը, նոյեմբերին իչիւնտէ Ուրմիատան պիր գաչ սաաթ մէսաֆէտէ, Ռէճէմ ասքերլերի իլէ վուգու պուլան մուհարէպէտէ մաղլուպ օլտու, վէ մուախիրէն

(1) Պու եէր իսմլերի, թէլէկրաֆլա նագլ օլունտուգլարը վագթտա պագզն եանլըշ եազըրմագտա օլտուղունտան, հաթթա Քիւբէրթին պէօյիք խարիթասընտա պիլէ պուլունամամագտա, վէ նէրէյէր օլտուղու անլաշըլամամագտա տըր։ (Թ.Է)

(2) Հէյէ պիր շէյ վար իսիյ. եօգսա 20,000 Քիւրտ, Մարթինի Հէնրի իլէ միսէլլահ օլտուգլարը, վէ օլ թարաֆլարը է յիճէ պիտիթլերի հալտէ, չագմագլը էսքի թիւֆէնքլէր իլէ միսէլլահ օլան Ռէճէմ ասքերլերինտէն գօլյանա եէնիլէմէգլէր իսի։ (Թ.Է.)

տաղլարա չէքիլտի։ Թէհրանտան եօլա չըգարըլան ասքերլեր պու կիւն Թրգան թէբէեէ եէթիշիրլեր։ (քի օնտան էօթէեէ, մէյտան, իսեանա անճագ պիր գաչ կիւնլիք մէսաֆէ գալըր։) Ըէսմէն խասպէր վերիլտիյինէ կէօրէ, Շէյխ Իսպէյտուլլահընն օղլու Ապտիւլ Գատէր ասի Ռէճէմ քիւրտլերինտէն այրըլմըշ, վէ Համզա Աղայը գօմանտանլըգտա եալընըզ պըրագմըշ տըր։

Ուրմիա Ինկիլիզ պաշ գօնսօլոսու Մ. Ապօթ Թէպրիզէ միւվասէլէթ իթմիշ տիր։

Վիէննա 5 նոյ. —Թէհրանտան վարիտ օլան խապէրլերէ կէօրէ, ասքիրը Իրանիյէնին իչ ֆըրգասը քիւրտլեր ալէյհինէ հարէքէթ իթմիշլեր վէ իքի ֆըրգա քիւրտլերէ զալէպէ իլէ Ուրմիայա վէ Սավճպուլաղա բիւճաթա մէճպուր իթմիշլեր տիր։

Իչիւնճու ֆըրգա Իրան ասքերի՝ բրենս Ռէմմա գօմանտարընտա պուլունտուղու հալտէ տիկէր ֆըրգայար իլէ պիրլէշմէք իւզրէ հարէքէթ իթմէքտէ օլտուղունտան, քիւրտլեր հէր թարաֆտան մուհասէրէ օլունուպ ֆիրար իտտէմէեէքլեր տիր։

Թէպրիզտէն մէվրուտ պիր մէքթուպտան նագլէն կէչէն կիւնքի նիւսխէսինէ պիրինտէ պիր ֆգրա նէշր օլունուպ, մէգքիւր ֆգրատտա քիւրտլերին ալէյհինէ եիւրիւյէն ասքիրի Իրանիյէ իլէ պերաբէր պիր մըգտար տա գազագ ասքերի պուլունտըզը միւնտերիճ իտի։

Իչթէ բէթէրսպուրկտան քէշիտէ օլունան վէ Ցէ՝ կազէթասընտա կէօրիւլէն ամիսէքի թէլէկրաֆ՝ հավատտիսի մէգքիւրէյի թաստիգ իթմէքտէ տիր։

«Պէն—բէթէրսպուրկ. — Իրան Շահը՝ քիւրտլեր ալէյհինտէ Ռուսիանընը մուավէնէթինի թալեպ իթմիշ տիր։ Ռուսիա հիւքիւմէթի թալեպ օլունան իշպու մուավէնէտէ պէլունճաճաղընը ճէվապէն պէյան իթմիշ, վէ ֆագաթ պու մուավէնէթ պիր տէրէճէյէ գատար վուգուա կէլէճէք տիր։ Պու մագսէտէ մէպնի հուտուտա գուրպինտէ պուլուան Ռուս գօմանտանլարընա թալիմաթ վէրիլմիշ տիր։ Լաքին հէր նէ սուրէթլէ օլուր իսէ օլսուն, Օսմանլը թոբրագընա կիրմէմէլերի մումանիյէհիմ գօմանտանլարա սուրէթը չէտիտէտ թէնպիհ օլունմուշտուր։»

ԿԻՒՆԼԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Վէֆէրն պէյանընա կէօրէ Յուլչինօ մէսէլէսի իչիւն թարաֆէյնտէն ինթիխապ օյունան մէմուրլար Շգօտատա իճրատ միւղաքերաթա միւպաշէրէթ իթմիշլեր տիր։

—=—

Էվվէլճէ տախի խապէր վերմիշ օլտուղումուզ վէճհ իլէ, պու կիւն Ղօյսա պին նէֆէր ասքէր էֆրատը կէօնտէրիլճէճէք տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Էվրօբանընն մէչհուր բայթախթլարընտա պուլունան բօսթախանէլէրին թէվհիտը մուամէլաթը իլէ պիր գատէի միշքերէքէ ալթընա այընմասը իչիւն վիէննատա պիր մէճլիսը տուէլի իճթիմաը միւթէավիր իմիշ։

—Ցիւնքի կիւն Վէնէտիք քէօրֆէզինտէն Ռուսիա հուտուտունա գատար չէտիտ պիր հարէքէթը արզ վուգու պուլուպ, խայլը զարար վէ զիյանը մուճիպ օլտուղու միսիլլիւ նուֆուսճա տախի թէլէֆաթ վուգու պուլտուղունու տիւնքի կիւն վիէննատան վիրուտ իտէն խուսուսի պիր թէլէկրաֆ խապէր վերիյօր։

—Վէֆէրն պէյանընա կէօրէ, տիւն կիճէ Զուգուր-Զէյմէտ քիւրտլէր իլէ Ռէճէմլէր պէյնինտէ պիր արպէտտա զուհուր իթմիշի կիպի, Գասրմ բայատտա տախի Ռէճէմլէր իլէ քիւրտլեր պիրիպիրլերի իլէ չարբըշմըշլար տըր։ Քէզալիք Իզմիրտէ տախի Ռէճէմլէր իլէ քիւրտլեր արասընտա պիր միւտարէպէ վուգու պուլուպ, Ռէճէմին պիրի ալտրզը եարատան միւթէսսիրէն վէֆաթ իթմիշ վէ վուրանֆիւրտ հիւքիւմէթը մահալլիյէ թարաֆընտան տէրտէսթ օլունուպ Տէրսաատէթէ կէօնտէրիլմիշ տիր։

—Բանտրա Նամ Ինկիլիզ վարօրու, Ինկիլթէրրանընն հարպիյէ նազրը սապզէ Մ. Սմիթ իլէ բրիգադթընտա պուլունան զէվաթը համիլ օլտուղուրը կիպի, Պրուսատան ավտէթլերինտէ տէ եանի եարընքի ճումա էրթէսի կիւնիւ զաթը հազրէթը Շէհրիեարի իլէ թաամ իտէճէքլեր վէ ինկիլթէրրա սէֆիրի Մ. Կօչէն իլէ Մատամասը տախի՝ Մ. Սմիթ իլէ Մապէնէ կիտէճէքլեր տիր։

—Գուրպան պայրամը միւնասիպէթիյլէ մէմուրիյէտ մաաշ վէրիլմէք իւզրէ կէչէն կիւն մալիյէ նազրը միթթէիֆ տարիէլէրէ սապէ իրսալ իթմիշ օլմաղա, տիւնքի կիւն մէմուրիյէտ պիրեր մաաշ վէրիլմէկէ պաշլամըշ տըր։

Իյտը մէգքիւրը բազար կիւնիւ իճրա օլունաճաղը մալիւմաթը բէսմիյէտէն անլաշըլմըշ տըր։

—Ալթընճը օրտու գօմանտանը Իզզէթ բաշա հազրէթլէրինին պիր իքի կիւնէ գատար մահալը մէմուրիյէթինէ ազիմէթ իտէճէյի մէսմու տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ Ռէմն. Ներսէս Սըրբազան հազրէթլէրինին պու տէֆա վուգու պուլան Թավսիյէսի իւզերինէ, Ս. Երուսաղէմ վէքիլի Գեր. Տ. Սիմէոն Սրբազանընն մուվաֆագաթը մուճիպինճէ, չէհրը մէգքիւր Ս. Յակոբեանց վանքը. նա այիտ օլուպ իսքէնտերիյէտ քեային արազիի վասիատէն՝ իսքենտերիյէտէքի քիլիսէյէ 35,000 արշէն եեր վերիմիշ, վէ նուպար բաշա հազրէթլէրինէ ֆէրաղ օլունմուշ տըր։

—=—

Ասորիլերինպէյ օղլունտագընընա վուլատա միճէտատէն ինչա ինթիքլերի քիլիսէնին թագտա զիյնէթինտէ մագամը ըիյասէթի գապուլ իթմէսի իչիւն, ճէմաաթը մէզքիւրէ միմէթպէրանը՝ քէնտի կաթողիկոս վէքիլլերի պուլունան Գեր. Ապունէ Նուրեանընն տելէլէթիյլէ բաթրիգ Ռէմն. Ներսէս Սրբազան հազրէթլէրինէ միւրաճաաթ իթմիշլեր տիր։

Գատը քէօյտէ մուգիմ Լաթին եպիսկոպոսընն տա մէգքիւր քիլիսէ իչիւն 680 դր. իհտա իյլէմիշ օլտուղունը պու միւնասէպէթլէ իլան իտէրիզ։

—=—

Շապին Գարահիսարա պու տէֆա Առաջնորդ Թային օլունան Գեր. Տ. Պետրոս Ծ. Վ. Ներկապարեան պու կիւն մահալը մէմուրիյէթինէ ազիմէթ իթմիշ տիր։

—=—

Գեր. Խորէն եպիսկոպոս Նար Պէյ հոկտ. 29տա Բարիզէն հարէքէթ իթմիշ օլմաղլա, էօնիւմուզտէքի սալը վէ եա չարշէնպիհ կիւնիւ Սթամպօլա միւվասէլէթ իտէճէք տիր։

—=—

Հիւքիւմէթը Սէնիյէ թարաֆընտան Ս. Փրկիչ խասթախանէ. սիյլէ խասքէօյտէքի Որբանոցա վէրիլէն էքմէք թայինի պունատան էվվէլ գաթ օլունտուղը կիպի, Փոնդը պէյանընա կէօրէ, պու տէֆա տախի մէգքիւր էքի թէէսսաթը խայրիյէնին էթ թայինի տէ քէսիլմիշ տիր։

—=—

Էրմէնիթանտա պիր զիրաաթ մէքթէպի քիւշատ իթմէք իւզրէ Գեր. Ամբրոսիս վարդապետ Ռուբինեանցը Ռուսիատա իսնէ թօքլամըշ օլտուղու, վէ պու իսանէնին 4000 լիրատան զիյատէյէ պալիզ օլտուղու չօգլարա մալիում տիր։ Մէպլաղը մէղպուր տէօրթ միւթէթ պիր զէվաթտան միւրէքքէպ պիր գօմիսիօնընն թահթը էմրինէ վազ օլունմուշ օլտուղու կիպի, պու տէֆա ալտրզըմըզ մալիւմաթա կէօրէ, Ամրամ վանքընտա աչրաճագ զիրաաթ մէքթէպի իչիւն կէչէնտէ վանօրէից իլէ Ռուսիական խորհուրդլարընն միւխթէլիֆէն գարարլաշտրրտգրտը 360 լիրալըգ իսթիգրազ՝ տախի իչ սէնէ մէօհլէթլէ վէ սէնէտէ իչ բայընն պիր բայընը թէէտիյէ իթմէք չարթը իլէ մէգքիւր 4000 լիրալըգ մէպլաղտան ախզ օլունաճագմըշ։

—=—

Ազգանուէր Հայուհաց ընկերութիւնն Քզի գասապասընտա ինչա վէ քիւշատ իյլէտիկի գըզ մէքթէպլինին խարթասը պու հաֆթա զարֆընտա պուրայա վիւրուտ իթմիշ օլուպ, պու մէքթէպ վազիյէթ վէ ճէսամէթի ճիհէթինճէ թարագի գալաթատաքի քեարկիր մէքթէպը ճէտիտէ պէնդէմէքտէ տիր։

Մէքթէպը մէգքիւրը վարժուհիլերի կիթմիշ օլուպ, մէքթէպի տէ քիւշատ իթմիշէր տիր։

Մաէմէմիանէյէ այտրզըմըզ մալիւմաթա կէօրէ, 300տէն զիյատէ քիւրտ գըզլարը մէքթէպը մէգքիւրտէ թահսիլի իլմ իթմէկէ արզու պէեան իթմիշէր տիր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԴԱՍԸ

Գուրպան պայրամը միւնասէպէթիյլէ եարընքի ճումա էրթէսի կիւնիւ մէգքիւր պանդանընն Գալաթատաքի իտարէխանէսի վէ Սթամպօլաքի Տուլյունը Ումումիյէ իտարէխանէսի դաբալը օլաճագ տըր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

Գուրպան Պայրամը միւնասէպէթիյլէ եարընքի ճումա իրթէսի կիւնիւ Գրէտի Լիօնէ պանգասը գաբալը օլաճագ տըր։

ՄԻՒՀԻՄ ԻԼԱՆ
ԲԱԶԱՐԼԸԳ ԵՕԳ

Խայը սէնէլէրտէն պէրու թանընմըշ օյան քէօմիւրճեան Պիրատէրլէրին Պէյօղլունտա տօղրու եօլտա պիրի Ֆրանսըզ թէէթրօսու գարշըսընտա վագը Գօնգօրտիա պաղչէսի իթթիսալինտէ 315 Ն՝. իլէ մուրագգամ, տիկէրի Պօն-Մարշէնին գարշը սըրասընտա Լէհ սօգաղընն իթթիսալինտէ 345 Ն՝. իլէ մուրագգամ մաղազալարընտա Էվրօբանընն պիրինճի ֆապրիգալարընտան պիզզաթ քէնտիլէրինին կիտիպ ալմըշ օլտուգլարը մանիֆաթուրայա տայիր էշեա ֆիրուխթ օլունմագտա տըր։ Մէգքիւր մալլէր չիմտիյէ գատար էմալի կէօրիւնմէմիշ էն սօն մետալարատան օլուպ, մէգքիւր մաղազալարատան պիրինէ թէշրիֆէ բաղպէթ պուլուրաճագ զէվաթընն կէրէք մալլէրին էյիրիյինտէն վէ կէրէք ֆիյաթլէրին էհվէնկիյինտէն միճէերբէտ պիր մալ ալաճագլարընա մումանիլյհիմ ֆէօմիւրճեան Պիրատէրլէր ասլա չիպհէ իթմէզլէր։ Ֆիյաթլարը սաիր տիւքքեանլարա գէյասէն բէք չօգ էհվէն օլտուղունու թէշրիֆէ բաղպէթ պուլուրաճագ զէվաթ թաստիգ իտէճէքէր տիր։ 3—4

Մ. ԿԼԱՏՍԹՕՆՈՒՆ ՆՈՒԹԳԸ

Եվվէլքի կիւն Լօնտրատա չէր ե. մինի լօրտն քէչիտ իթարկի սէնէվի գկայֆէթատ Ինկիլթերրա բէխի վիւ. քէչասը Մ. Կլատսթօնն քէնտի բօ. լիթիգասընա տայիր պիր Նուրթգ կր. բատ իթմիշ օլտուղունու վէ պու Նուրթգն խիւլասաթիւլ խիւլասաը. նը միւպէյին պիր թէլէկրաֆ տիւն. քի նիւսխէմիզտէ տէրճ օլունմուշ տը։

Նուրթգը մէգթիւրը այնը՝ սուրէթը մախսուսսէտ Լօնտրատան պա թէ. լէկրաֆ պուրայա քէչիտ իտիմիշ օ. լուպ, պունը պիր գրամը Իրլանտա իլէրինէ էվէ գրամը տիկէրի տախի Շարգա տաիր օլտուղունտան, Իր. լանտա գրամինտան սարֆը նազարա, ումուրը Շարգիյէյէ միւթէալիգ օ. լան գրամընը պէր վէճհի զկոր այնէն թէրճէմէ իտէրիզ։

«Ինկիլթերրատա պիր գաչ սէ. նէտէն պէրու պու խուսուսատա (Շարգ մէսէլէսի հագգընտա) խայը իխթիլաֆը էֆքեար ճէրէ. յան իթտիկինի սէթր իտէմմ։ Մա մաֆիհի սէլէֆլէրիմիզին պէ. եանանթընը պիզ տախի գապուլ իթտիր։ Պաշ վէքիլի սապրդ (Լօրտ Պիգօնսֆիլտ) իքի սէնէ էվվէլ Պէրլին ահնամէսինին թէմամիի իճրասը Էվրօբայա պիհադ գընն պէցիրք պիր էյիք օլաճաղընը պէեան իլէ, ահնամէի մէգթիւ. րուն իճրասընտա էօհտէսինէ թէրէթթիւպ իտէճէք վէզայիֆ. տէն Ինկիլթերրանընն գաչընմա. եաճաղընը տէրմէյան վէ պիր միւտտէթը գալիյէ զարֆընտա ահնամէի մէգթիւր ահքեամընտան էքսէրինին մէվգիի իճրայա գօնուլաճաղ իւմիտինի զիքր ու իթեան իյէմիշ տիր։

«Զիքր օլունան իւմիտլէրին պիր գրամը միւպալաղալը իտի։ Պիզիմ պիտայէթը մէմուրիյէթիմիզտէ ահնամէի մէգթիւրուն պաղը ահ. քեամը միւհիմմէսի իճրա օլուն. մատըղընտան, սէլէֆլէրիմիզին բէյ վէ թէնիպի իլէ թէաթթի օլունան ահնամէնին իճրաի ահքեամընը թէէմին իչին արզուլուզու պէ. եան իյէտիք։

«Տիկէրլէրինին պաչլատըգլարը պիր իչտէ տախլէն մուվֆա. գաթը էֆքեար պուլունտուզ զաննընտա օլտուղուզտան, պու խուսուստա վազիֆէմիզին իյֆա. սընա պիր գաթ տահա միսա. րաաթ իթմիչիզ տիր։ Հալ պու. քի միւքելլէֆ օլտուղումուզ ահ. նամէնին իճրասը խուսուսունտա տէվվէթը Օսմանիյէ տիչմէնլէրի. նին էֆքեարընա իթթիֆա իթ. տիյիմիզ իտտաա օլունմուշ տը։

«Պիզ իսկ տէվվէթը Օսմանիյէ. նին տիչմէնի օլտուղումուզու հիչ պիր վագթ թէսլիմ իտէմէիզ. պիլաչա տէվվէթը միւչարիէյհա. նընն տօսթու օլտուղումուզու զանն իտէրիզ։

«Զիւնքի պիզ տէվվէթը Օսմա. նիյէեի էօյլէ պիր բօլիթիգայա կէ. թիրմէեէ չալըշըեօրուզ քի, եա. լընըզ օ բօլիթիգա սայէսինտէ պագասընը թէէմին իտէպիլիր։ Տէվվէթը Օսմանիյէնին տիկէր պա. զը տօսթլարը իսկ, մէմալիքինին հէման նընսքը տէրէճէսինտէ թագ. լիլինի մուճիպ օլան պիր մուհա. րէպէեի թավսիյէ իյէմիշլէր տիր։ Պիզ պու եօլտա օլան տօսթլար իլէ մուգայսէ օլունմագըզդըմզը իսթէմէեիզ։ Հիւքիւմէթը Օսմա. նիյէնին տէվամընա իքի չէյ լա. զըմ օլտուղու իթիգատընտայըզ։ Պունլարընն պիրինճիսի թէահհիւ. տաթը՝ տիւմէլիյէնին իյֆասը վէ իքինճիսի տախի հիւքիւմէթը Օս. մանիյէնին թահթը թապիյէթինի. տէ պուլունան էհալինին հագգա. նիյէթ իւզրէ միւհսսա նիզամա. թը հասէնէ իլէ գապելը թէհամ. միւլ պիր հալտէ պուլունմասը տը։

Պու իքի չարթըն մաագուլ վէ էլզէմ օլտուղու իթիգատընտայըզ։ Մէմալիքը Օսմանիյէնին հէր հան. կը թարաֆընտա սապրդէն միւ. սաատէքաարըզգ սայէսինտէ հուբ. րիհէթը մահալլիյէ ճարի օլմուշ իսկ, էհալինին պինիսպէ րիֆա. հը հալի կէօրիւլիւր։ Պիլաչա հէր նէրէտէ հուբրիյէթը մահալլիյէ ճարի օլմամշ իսկ, չուրիշ վէ միւշքիլաթ ըունումա օլմուշ տը։

«Մէմալիքը Օսմանիյէտէ սաքին ագվամա մէսալիհը ումումիյէթի. նի իւզէրինէ ֆիրիկէն իճրաի թէֆթիշ հագգը վէրիլմէյիպ, Ցէրսաա. տէթտէ հէր նէ գատար հիւնիւ նիյէթլէրի միւսէլլէմ իսկ տէ, մա. լիւմաթը մահալլիյէլէրի մէգուտ պուլունանլար ճանիպինտէն իտա. րէ օլունայօրլար։ Էհալիի մէր. գումէրին պիր չօղալրը՝ ինկիլիզ. լեր կիպի վէ եանօտ խրիսթիան օմմատզլարընտան իտարէի մէ. տէնիյէ մուհասէնաթընա զայրը վագրֆ վէ զայրը միսթահտ պու. լունտուգլարը իտտաա օլունմուշ իսկ տէ, խրիսթիանտան պաչգա օլան ագվամը մէգթիւրէնին իս. թիգպալէն պէօյիւք իւմիտլէր վէր. մէքտէ օլտուգլարընա իթիմատ ի. տինիզ։

«Պէն ագվամը մէգթիւրէ ալէյ. հինտէ բիայէթսիզ պիր սէօզ թէ. ֆէվվիհ իթմէտիյիմ կիպի, պունտան պէօյլէ տախի թէֆէվվիհ իթմէք իսթէմէմ։ Պիզ անլէրին ագլ ու հիքմէթէ մուվաֆքգ սու. րէթտէ ըաղհը ահվալլէրինի արզու իտէրիզ։ Պիր աղ թաատիլա. թը մուզթազկէ իլէ Պէրլին ահ. նամէսինին մագսէտի հասըլ օլա. պիլիր։ Պէրլին ահնամէսինտէ արազիճէ պաղը թաատիլաթ տա. խի մուգարրէր օլուպ, պու իսկ հէնուզ իճրա սլունմամըշ տը։

«Եունանիսթանա միւթէալիգ օլան ահքեամընն իճրասընտա տա. խի հալա պու թէրադգը կէօրիւլ. մէմիշ տիր։

«Պէրլին ահնամէսինտէ՝ էրմէ. նիսթանտա վէ մէմալիքը Օսմա. նիյէնին տիկէր թարաֆլարընտա զայէթ ճէպսիմ սուի իսթիմալաթը մահալլիյէնին տէֆի տախի թա. սավվուր օլունմուշ իսկ տէ, պու պապտէ տախի հիչ պիր իճրաաթ վէ ֆիհլիյաթ էսէրի կէօրիւլմէմիշ տիր։

«Մէմալիքը Օսմանիյէտէ հիչ պիր շէյ մէվգբի իճրայա գօնուլ. մատըղընը իյմա իթմէք իսթէմէմ. զիրա պաղը իճրաաթ վար տը. ֆագաթ մէմալիքին գրամը աղէ. մինտէ էսէրը թարագգը կէօրիւլ. մէմիշ տիր։ Իչթէ պաղը իւմիւտ. լէրէ մէպնի Պէրլին ահնամէսի. նին իճրաի ահքեամընա զայրէթ կէօսթէրտիքը։ Պիզ պու խուսուս. տա պաղը վէսաիլ եանի չիմտի ճիւմէնին մալիմիւ օլան Էվրօբա իթթիֆագը իլէ հուսուլի կէթիր. մէյէ չալըշըզ։

«Պիզ խօտ պէ խօտ հարէքէթ արզուսընտա պուլունմատըգ. պիզ Էվրօբանըն էօհտէսինէ միւթ. ըէթթիւպ օլան վազիֆէյի եալը. նըզ Ինկիլթերրանընն տէրէօհտէ իթմէսի էֆքեարընտա տէյիլիզ։

«Էվրօբա քէնտի վազիֆէսինի իյֆա իթմէլի տիր. պիզիմ էլիմիզ. տէն կէլէն չէյ Էվրօբա իթթիֆագը. նընն հուսուլունա վէ հիւանի նիյէ. թիմիզէ իսթինատէն պու իթթի. ֆագընն իճրաի միւգթազըյաթընա մուավէնէթ իթմէքտէն իպարէթ տիր։ Պու իսկ սիւէրը ախիրէնին ճիւմէսինտէն զիյատ մէթին վէ չայանը էմնիյէթ օլտուղունա էմին օլունուզ, չիւնքի եալընըզ պու սայէտ տէվվէթլէրին պիրի պիրինէ օլան հասէտլէրի պէր թարաֆ ի. տիրիր։ Պու սուրէթին ճիւմէսէտէն ասան օլտուղունը պէեան իսէմմ չիւնքի տէվվէթլէր պէնինտէ ճարի օլան սէրպէսթի վէ իսթիգլալ հա. սէպիյէ պիրիթթիֆագ հարէքէթ տիմէք իսկ տէ, Էվրօբա իթթիֆա. գընտան պէն թէմամը իլէ մէյտան տէյիլիմ։ Օն լքի սաաթտան պէրու ալտրղըմզ թէլէկրաֆնամէլէրէ կէօրէ, պու կիւն եարըն Ցուլիյնօ մէսէլէսինին ճալիպը մէճմունիյէթ պիր սուրէթլէ ֆալ օլունաճաղը իւմիտ օլունուր։

«Տէվվէթը Ալիյէ ճանիպինտէն Ինկիլթերրա հագգընտա մուխա. լէսէթքեարանէ մուամէլէ օլուն. տուղունու պէյանլա տախի միւֆ. թէխիրիմ։ հաթթա պու մէսէլէ. նին թէսվիյէսի վէ պու վէսիլէ ի. լէ պէեանա արզու կէօսթէրիլմիշ տիր։ Մա մաֆիհի իւմիտիմիզտէ բէք տէ միւպալաղայա վարմամագ գալտէի գատիմէսինի տախի պու վէսիլէտէ ֆէվգէլատէ թագտիրէ լիւզումմ կէօրմէքտէյիզ։ Իչթէ պէօյլէ պիր թէպչիրի չու ճէմի. յէթտէ պէեանլա քէսպը սուլրուր իտէրիմ։»

ՏՈՒՑՈՒՆԸ ՕՍՄԱՆԻՕՒ.

Լէ Սոար նամ Ֆրանսըզ կազէթասը տույունը Օսմանիյէ հագգընտա պիր մէգալէ նէչը իթմիշ օլմաղլա, պէր վէճհը զկոր թէրճէմէ օլունմուշ տը։

«Տէվվէթը Օսմանիյէնին ահվալը մալիյէսի թէտգիգ օլունուր իսկ, կէչէն ասրընն սօնլարընտա պաղը ճիհէթլէ Ֆրանսա ահվալը մալիյէ. սինէ միւշապէհէթի վար տը։ Օ զէման Ֆրանսա տախի տույունը վաֆիրէսինի թէէտիյէտէն աճիզ գալմըշ իտի։

«Օ զէմանքի ճիւմհուրիյէթ հիւ. քիւմէթինին խաթալարը՝ տույունը օն գաթ տահա թէզեիտ իյէտի։

«Մ. Մօլիտէն՝ «պիր Նազրը մա. լիյէնին խաթըրէլէրի» իւնվանը լա. յէհասընտա օ զէմանքի ահվալը մալիյէյի թարիֆ իյլէմիշ տիր։

«Շէօյլէ քի, տէվրը սապրդընն իտարէի մալիյէսի միւնֆէսիս օ. լուպ, իտարէի ճէպտէ տախի հէ. նուզ թէէսսիս իթմէմիշ վէ ինթի. զամըզլըգ հիւքմիւնի իճրա իտէ. րէք, մուհասիպլէր՝ խազինէյի եաղմայա գօյումուշ վէ թահսի. լաթտան Բարիզէ եալընընզ քէնտի. լէրինին իչինէ էլ վէրտիյի տէրէճէ. տէ պիր մըգտար շէյ կէօնտէրիպ, էհալի տախի մէմուրլարընն իտարէ. սինէ թէվֆիգը հարէքէթէ իսթի. լասաթը թահատա իթմէք իւզրէ, միրիյէ պօրճլարընը իյֆա իթմէք ճիհէթինի իլթիզամ իթմիշլէր ի. սի։ Հէր եէրտէ իսթիյաս մէվ. ճուտ օլուպ, կէրէք բուսումաթտա վէ կէրէք տօղրուտան տօղրույա ախզու իսթիֆա օլունան թէքա. լիֆտէ իսթիլասը թէքէսսիր իյ. էմիշ իտի։

«Ալքէրին մաաշ վէ միհիմմա. թը իթա օլունմազ իտի. մէմու. րինը միքդիյէ՝ մաաշլարընն պիր բարչասընը ալապիրպ, թէտա. վիլտէ պուլունան մէսքիւքեաթ նապէտիտ օլմուշ վէ գավամը նազտիյէ գըյմէթի կիւնտէն կիւ. նէ թէնէզզիւլ իտուպ մէսքիւ. քեաթ եէրինէ զարմ օլտուղուն. տան, տույունը ումումիյէ ֆա. իզլէրի իչին պիր վատէ թային օլունմուշ իտի։

«Հիւքիւմէթ ըուլահաթ վէ մու. վազէնէի մալիյէ թէէսիսի լիւզու. մունու հիսս իտինճէ, էվվէլա ֆաիզլէրին թէէտիյէսինէ աթֆը նազարը տրգգաթ իյլէմիշ իտի։ Խազինէ տույունունուն պիր դըս. մը միւրապէհա իլէ ագտ օլու. նուպ ֆիլասըլ ղայրը մէշրու օլ. տուղունտան, միւզայէգաի մալի. յէնին իճապաթընա կէօրէ պիր թէտպիրը գավիյէ միւրաճաաթ օլունտու։ Ցույունը ումումիյէնին իքի գրամա թագսիմինէ գարար վէրիլտի։

«Ցույունը ումումիյէնին սիւլիւ. սինտէն իպարէթ օլան պիր գրամ. մը մունթազամ հալէ գօնուլուպ, գաթիէն տէֆթէրը քէպիրինէ գայտ օլունտու, ֆաիզլէր տախի թահվիլաթ համիլէրի թարաֆընտան էմնիյէթը քեամիլէ իլէ ալ. ընմագ իւզրէ դաթիէն թէէմին օլունտու։ տիկէր իքի սիւլիւսիւ էմլաքը միլլիյէ իլէ միւպատէլէ օ. լունուպ, ասհապը թահվիլաթ՝ էմլաքը մէգթիւրէյէ մալիք օլտու. լար։

«Պու թէտպիրը ճէսուրանէ՝ Ֆրանսանը իթիպարը մալիսինի խարապ իտէճէք զանն օլունմուշ իսկ տէ, պիլաչա իպատէսինէ խըտ. մէթ իլլէմիշ տիր։ Եիւզտէ պէշ ֆաիզլի թահվիլաթ՝ Օսմանլը գոն. սոլիտէլէրինէ նիսպէթլէ տահա զկյատէ թէնէզզիւլ իթմիշ իքէն, տերհալ թէզաեիւտ իթմիշ տիր։

«Ցույուն ֆաիզլէրի թէնզիլ վէ թէէմին վէ թէէտիյէ օլունմուշ տը։ Ասհապը թահվիլաթ ազ վագբթատա թէնզիլ օլունան սէր. մայէլէրինին պէտէլինի եինէ գա. զանմըշլար վէ ֆաղլա օլարագ թահվիլաթը սապրգանընն իքի սիւ. լիւսիւ մուգապիլինտէ տախի էմ. լաքը միլլիյէ իւզէրինէ չըգարըլան թահվիլաթա տախի մալիք օլմուշ. լար տը։

«Ըէսմիյէ գարիպ պիր մէնպա. տէն ալընըպ մանզուրումուզ պու. լունան պիր ճէպավէտէ Պապը Ալի ճանիպինտէն միթէագըպէն ագտ օլունան իսթիգրազլար հասրլաթը սաֆիյէսի ճէման 148,343,187 լիրա թախմին օլունմուշ տը։

«Ճէավվէը մէգթիւր մուճիպինճէ, տէվվէթը Օսմանիյէ 28,651,421 լի. րա ըէսէլմալ թէէտիյէ իյէմիշ տիր։ Պինաէն ալէյհ տէվվէթը Օսմանի. եէնին նագտէն արարը խթիգ. ըաղլար 120,192,396 լիրայա թէ. նէզզիւլ իտէր։ Ցէվվէթը Օսմանի. եէնին տույունը մէգթիւրէյի ագտ իթտիյի զէմանտան պէրու թէրք իթտիյի արազիյէ իսապէթ իտէն հիսսէ՝ տույունը մէգթիւրէնին օն. տա պիրի տէրէճէսինտէ պիթթախ. մին 12,019,239 լիրա թէնզիլ օ. լունտուգտա, 108,173,157 լիրա պագը գալը։

«Պու հալտէ տույունը մէգթիւ. րէ իքի պուչուգ միլեար ֆրանգ. ըատտէսինտէ օլուպ, Ֆրանսա թարաֆընտան տէվիր մէգթիւրտէ գապուլ օլունան թէէվիյէի տու. յուն ուսուլի իւզրէ տույունը Օս. մանիյէ 800 միլեօն ֆրանգա թէ. նէզզիւլ իտէր վէ պունուն ֆաի. զի եիւզտէ պէշ հիսապը իլէ սէ. նէվի 40 միլեօն ֆրանգ օլուր։

«Խազինէի ճէլիլէ պու պարա թէհամմիւլ իտէպիլիր։ Իքի իւչ սէնէ գատար պու պար խայլի աղըր կէօրիւնիւր իսկ տէ, իթի. պարը մալինին ավտէթի սայէսին. տէ ֆաիզլէրին թէէվիյէսի ասան օլուր։ Իթիպարը մալինին ավտէ. թի սահիհ տիր։ Հագիգաթը հալտէ ասհապը թահվիլաթ եէտ. լէրինտէ պուլունան սէնէտլէր եիւզ ֆրանգ իթիպարը իլէ չը. գարըլմըշ իսկ տէ, շիմտի գըյմէթ օն ֆրանգատա օլուպ, ֆաիզի տա. խի եօգտրը։ Թէտպիրը մէգթիւ. րուն գապուլինտէ 10 ֆրանգ գըյ. մէթը հագիգէյէ իթթիխազը իլէ պիր ֆրանգ ֆայիզ ալընճաճ. տը։ Եանի շիմտի ֆաիզի պու. լունմայան թահվիլաթ՝ եիւզտէ օն ֆաիզ կէթիրէճէք վէ պօրսա. լարտա տախի միլեթտավիլ օ. լաճաղ տը։

«Թէնզիլ օլունան տիկէր իքի սիւլիւս եէրինէ Ֆրանսատա՝ օլ. տուղը կիպի էմլաքը միլլիյէ իւ. զէրինէ սէնէտլէր իթա օլունսա, թահվիլաթը մէգթիւրէնին գը. յէթ վէ իթիպարը ֆէվգէլատէ թէզաեիւտ իյլէր։

«Իչթէ պատտէ պէյան օլու. նան թէտպիր իլէ տէվվէթը Օս. մանիյէնին իթիպարը մալիսի իա. տէ օլունուր։

«Զագաա էմլաքը միլլիյէյէ տա. իր օլան թէտպիր խայը աղըր վէ միչքիլ օլտուղունտան, պու պապ. տէ տէրէճէի նիհայէտէ զայրէթէ լիւզում պուլունտուղու տէրքեար տը. ֆագաթ ումուրը մալիյէնին հալը հաղրը տախի խայը աղըր տը։

«Էվրօբա տէվվէթլէրի ահվալը մալիյէյի մուախէզէ իտէ. յօրլար իսկ տէ, մուախէզէ իթտիքլէրի ահվալէ տէվվէթլէրին սէպէպիյէթ վիրտիքլէրի մէյտանտա տը։

«Էվրօբա օթուզ սէնէտէն պէ. րու տէվվէթը Օսմանիյէյի հալը սէֆէրտէ թուռթուպ, ումուրը մա. լիյէսինին միչէվվէչ պիր հալ. տէ պուլունմասընա սէպէպիյէթ վիրմիշ տիր։ Պուրասը ղայրը միւն. քիր իսկ տէ, տիչման օլան գա. պինէթօլար պունու թաատիգ իթ. մէք իսթէմէզլէր։ Պինաէն ալէյհ տույուն խուսուսունտա անլէրին աղզընը գարամագ լազմ՝ տը։»

Մ. ԿԼԱՏՍԹՕՆՈՒՆ ՆՈՒԹԳԸ

Եվվէլքի կիւն Լօնտրատա չէր ե. մինի լօրտն քէչիտ իթարկի սէնէվի գկյաֆէթատ Ինկիլթերրա բէխի վիւ. քէչասը Մ. Կլատսթօնն քէնտի բօ. լիթիգասընա տայիր պիր Նուրթգ կր. բատ իթմիշ օլտուղունու վէ պու Նուրթգն խիւլասաթիւլ խիւլասաը. նը միւպէյին պիր թէլէկրաֆ տիւն. քի նիւսխէմիզտէ տէրճ օլունմուշ տը։

Նուրթգը մէգթիւրը այնը՝ սուրէթը մախսուսսէտ Լօնտրատան պա թէ. լէկրաֆ պուրայա քէչիտ իտիմիշ օ. լուպ, պունը պիր գրամը Իրլանտա իլէրինէ էվվէ գրամը տիկէրի տախի Շարգա տաիր օլտուղունտան, Իր. լանտա գրամինտան սարֆը նազարա, ումուրը Շարգիյէյէ միւթէալիգ օ. լան գրամընը պէր վէճհի զկոր այնէն թէրճէմէ իտէրիզ։

«Ինկիլթերրատա պիր գաչ սէ. նէտէն պէրու պու խուսուսատա (Շարգ մէսէլէսի հագգընտա) խայը իխթիլաֆը էֆքեար ճէրէ. յան իթտիկինի սէթր իտէմմ։ Մա մաֆիհի սէլէֆլէրիմիզին պէ. եանանթընը պիզ տախի գապուլ իթտիր։ Պաշ վէքիլի սապրդ (Լօրտ Պիգօնսֆիլտ) իքի սէնէ էվվէլ Պէրլին ահնամէսինին թէմամիի իճրասը Էվրօբայա պիհադ գընն պէցիրք պիր էյիք օլաճաղընը պէեան իլէ, ահնամէի մէգթիւ. րուն իճրասընտա էօհտէսինէ թէրէթթիւպ իտէճէք վէզայիֆ. տէն Ինկիլթերրանընն գաչընմա. եաճաղընը տէրմէյան վէ պիր միւտտէթը գալիյէ զարֆընտա ահնամէի մէգթիւր ահքեամըն. տան էքսէրինին մէվգիի իճրայա գօնուլաճաղ իւմիտինի զիքր ու իթեան իյէմիշ տիր։

«Զիքր օլունան իւմիտլէրին պիր գրամը միւպալաղալը իտի։ Պիզիմ պիտայէթը մէմուրիյէթիմիզտէ ահնամէի մէգթիւրուն պաղը ահ. քեամը միւհիմմէսի իճրա օլուն. մատըղընտան, սէլէֆլէրիմիզին բէյ վէ թէնիպի իլէ թէաթթի օլունան ահնամէնին իճրաի ահքեամընը թէէմին իչին արզուլուզու պէ. եան իյէտիք։

«Տիկէրլէրինին պաչլատըգլարը պիր իչտէ տախլէն մուվֆա. գաթը էֆքեար պուլունտուզ զաննընտա օլտուղուզտան, պու խուսուստա վազիֆէմիզին իյֆա. սընա պիր գաթ տահա միսա. րաաթ իթմիչիզ տիր։ Հալ պու. քի միւքելլէֆ օլտուղումուզ ահ. նամէնին իճրասը խուսուսունտա տէվվէթը Օսմանիյէ տիչմէնլէրի. նին էֆքեարընա իթթիֆա իթ. տիյիմիզ իտտաա օլունմուշ տը։

«Պիզ իսկ տէվվէթը Օսմանիյէ. նին տիչմէնի օլտուղումուզու հիչ պիր վագթ թէսլիմ իտէմէիզ. պիլաչա տէվվէթը միւչարիէյհա. նընն տօսթու օլտուղումուզու զանն իտէրիզ։

«Զիւնքի պիզ տէվվէթը Օսմա. նիյէեի էօյլէ պիր բօլիթիգայա կէ. թիրմէեէ չալըշըեօրուզ քի, եա. լընըզ օ բօլիթիգա սայէսինտէ պագասընը թէէմին իտէպիլիր։ Տէվվէթը Օսմանիյէնին տիկէր պա. զը տօսթլարը իսկ, մէմալիքինին հէման նընսքը տէրէճէսինտէ թագ. լիլինի մուճիպ օլան պիր մուհա. րէպէեի թավսիյէ իյէմիշլէր տիր։ Պիզ պու եօլտա օլան տօսթլար իլէ մուգայսէ օլունմագըզդըմզը իսթէմէեիզ։ Հիւքիւմէթը Օսմա. նիյէնին տէվամընա իքի չէյ լա. զըմ օլտուղու իթիգատընտայըզ։ Պունլարընն պիրինճիսի թէահհիւ. տաթը՝ տիւմէլիյէնին իյֆասը վէ իքինճիսի տախի հիւքիւմէթը Օս. մանիյէնին թահթը թապիյէթինի. տէ պուլունան էհալինին հագգա. նիյէթ իւզրէ միւհսսա նիզամա. թը հասէնէ իլէ գապելը թէհամ. միւլ պիր հալտէ պուլունմասը տը։

Պու իքի չարթըն մաագուլ վէ էլզէմ օլտուղու իթիգատընտայըզ։ Մէմալիքը Օսմանիյէնին հէր հան. կը թարաֆընտա սապրդէն միւ. սաատէքաարըզգ սայէսինտէ հուբ. րիհէթը մահալլիյէ ճարի օլմուշ իսկ, էհալինին պինիսպէ րիֆա. հը հալի կէօրիւլիւր։ Պիլաչա հէր նէրէտէ հուբրիյէթը մահալլիյէ ճարի օլմամշ իսկ, չուրիշ վէ միւշքիլաթ ըունումա օլմուշ տը։

«Մէմալիքը Օսմանիյէտէ սաքին ագվամա մէսալիհը ումումիյէթի. նի իւզէրինէ ֆիրիկէն իճրաի թէֆթիշ հագգը վէրիլմէյիպ, Ցէրսաա. տէթտէ հէր նէ գատար հիւնիւ նիյէթլէրի միւսէլլէմ իսկ տէ, մա. լիւմաթը մահալլիյէլէրի մէգուտ պուլունանլար ճանիպինտէն իտա. րէ օլունայօրլար։ Էհալիի մէր. գումէրին պիր չօղալրը՝ ինկիլիզ. լեր կիպի վէ եանօտ խրիսթիան օմմատզլարընտան իտարէի մէ. տէնիյէ մուհասէնաթընա զայրը վագրֆ վէ զայրը միսթահտ պու. լունտուգլարը իտտաա օլունմուշ իսկ տէ, խրիսթիանտան պաչգա օլան ագվամը մէգթիւրէնին իս. թիգպալէն պէօյիւք իւմիտլէր վէր. մէքտէ օլտուգլարընա իթիմատ ի. տինիզ։

«Պէն ագվամը մէգթիւրէ ալէյ. հինտէ բիայէթսիզ պիր սէօզ թէ. ֆէվվիհ իթմէտիյիմ կիպի, պունտան պէօյլէ տախի թէֆէվվիհ իթմէք իսթէմէմ։ Պիզ անլէրին ագլ ու հիքմէթէ մուվաֆքգ սու. րէթտէ ըաղհը ահվալլէրինի արզու իտէրիզ։ Պիր աղ թաատիլա. թը մուզթազկէ իլէ Պէրլին ահ. նամէսինին մագսէտի հասըլ օլա. պիլիր։ Պէրլին ահնամէսինտէ արազիճէ պաղը թաատիլաթ տա. խի մուգարրէր օլուպ, պու իսկ հէնուզ իճրա սլունմամըշ տը։

«Եունանիսթանա միւթէալիգ օլան ահքեամընն իճրասընտա տա. խի հալա պու թէրադգը կէօրիւլ. մէմիշ տիր։

«Պէրլին ահնամէսինտէ՝ էրմէ. նիսթանտա վէ մէմալիքը Օսմա. նիյէնին տիկէր թարաֆլարընտա զայէթ ճէպսիմ սուի իսթիմալաթը մահալլիյէնին տէֆի տախի թա. սավվուր օլունմուշ իսկ տէ, պու պապտէ տախի հիչ պիր իճրաաթ վէ ֆիհլիյաթ էսէրի կէօրիւլմէմիշ տիր։

«Մէմալիքը Օսմանիյէտէ հիչ պիր շէյ մէվգբի իճրայա գօնուլ. մատըղընը իյմա իթմէք իսթէմէմ. զիրա պաղը իճրաաթ վար տը. ֆագաթ մէմալիքին գրամը աղէ. մինտէ էսէրը թարագգը կէօրիւլ. մէմիշ տիր։ Իչթէ պաղը իւմիւտ. լէրէ մէպնի Պէրլին ահնամէսի. նին իճրաի ահքեամընա զայրէթ կէօսթէրտիքը։ Պիզ պու խուսուս. տա պաղը վէսաիլ եանի չիմտի ճիւմէնին մալիմիւ օլան Էվրօբա իթթիֆագը իլէ հուսուլի կէթիր. մէյէ չալըշըզ։

«Պիզ խօտ պէ խօտ հարէքէթ արզուսընտա պուլունմատըգ. պիզ Էվրօբանըն էօհտէսինէ միւթ. ըէթթիւպ օլան վազիֆէյի եալը. նըզ Ինկիլթերրանընն տէրէօհտէ իթմէսի էֆքեարընտա տէյիլիզ։

«Էվրօբա քէնտի վազիֆէսինի իյֆա իթմէլի տիր. պիզիմ էլիմիզ. տէն կէլէն չէյ Էվրօբա իթթիֆագը. նընն հուսուլունա վէ հիւանի նիյէ. թիմիզէ իսթինատէն պու իթթի. ֆագընն իճրաի միւգթազըյաթընա մուավէնէթ իթմէքտէն իպարէթ տիր։ Պու իսկ սիւէրը ախիրէնին ճիւմէսինտէն զիյատ մէթին վէ չայանը էմնիյէթ օլտուղունա էմին օլունուզ, չիւնքի եալընըզ պու սայէտ տէվվէթլէրին պիրի պիրինէ օլան հասէտլէրի պէր թարաֆ ի. տիրիր։ Պու սուրէթին ճիւմէսէտէն ասան օլտուղունը պէեան իսէմմ չիւնքի տէվվէթլէր պէնինտէ ճարի օլան սէրպէսթի վէ իսթիգլալ հա. սէպիյէ պիրիթթիֆագ հարէքէթ տիմէք իսկ տէ, Էվրօբա իթթիֆա. գընտան պէն թէմամը իլէ մէյտան տէյիլիմ։ Օն լքի սաաթտան պէրու ալտրղըմզը թէլէկրաֆնամէլէրէ կէօրէ, պու կիւն եարըն Ցուլիյնօ մէսէլէսինին ճալիպը մէճմունիյէթ պիր սուրէթլէ ֆալ օլունաճաղը իւմիտ օլունուր։

«Տէվվէթը Ալիյէ ճանիպինտէն Ինկիլթերրա հագգընտա մուխա. լէսէթքեարանէ մուամէլէ օլուն. տուղունու պէյանլա տախի միւֆ. թէխիրիմ։ հաթթա պու մէսէլէ. նին թէսվիյէսի վէ պու վէսիլէ ի. լէ պէեանա արզու կէօսթէրիլմիշ տիր։ Մա մաֆիհի իւմիտիմիզտէ բէք տէ միւպալաղայա վարմամագ գալտէի գատիմէսինի տախի պու վէսիլէտէ ֆէվգէլատէ թագտիրէ լիւզումմ կէօրմէքտէյիզ։ Իչթէ պէօյլէ պիր թէպչիրի չու ճէմի. յէթտէ պէեանլա քէսպը սուլրուր իտէրիմ։»

ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ԼՈՒԻ

Վէ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ԻԹԹԻԼԱԼԸ

(ՐԻՎՕԼԻՏՕՆ)

ՄԻՒԷԼԻԹԻ

ԱԼԷՔՍԱՆԴՐ ՑԻՒՄԱ

ՕՆ ԻՒԶԻՆՃԻ ՖԱՍԼ

(964 Դ՝Օ-Դէ՝օ-ռ դէ Լ՝)

Գրալ տախլ Մատամ Էլիզա. պէթտէն գօրգտուղունան, մու. մաիէյհա Գօնթէսին խրոմէթին. տէն վազ կէչէմէզ։ Պու պիչարէ գրալ հէր քէստէն գօրգար։ Պիր աղ զիյատ իտարէճի օլտուղու ի. չին գրալ հէր քէսին տէ ինֆի. ալինի մուճիպ օլուր։ Մ. տը Գօ. անեիին տէօրթ պէշ մաաշընտան պիրի քէսիլիր, Մ. տը Գօան. եի Օն ալթընճը Լուիյէ հէյպէթ կէօսթէրիր վէ հիտտէթ իտէր։ Գրալ գապարը, լաքին պիր շէյ սէօյլէմէզ. եալընըզ ագշամ պու. նուն իւզէրինէ պահս իտէր, լա. քին օ վագրթ տա քէնտի հագ. սրզ օլտուղունու իթիրաֆ էյլէր։ Շէօյլէ տէր.

— Էյկէր պըրագա իտիմ, պէնի սահիհէն տէօյէճէք իտի։

Հէտիյէլէրին, ուֆագ չէքմէճէ. լէրին, տուգալըգլարը, վէ էլ. հասըլ հէր շէյին հիքեայէսինի իթ. տիք, եալընըզ Թրիանօն սէրայը. նըն թէրցասը իւզէրինտէ գրա. լիցանը արգասընտան կիտուպ պաղը ագրըսըշա մէգալաթտա պուլունան մէրգումմ զապիթին հի. քեայէսինի իթմէքտէ։

Պու ատամ գրալիցայա շէօյլէ սէօյլէմիշ տիր։

— Եա սիզէ մալիք օլմագ, Մա. տամ։ Եա եօգսա էօլմէք։

— Նէ օ, նէ պու, էֆէնտի, ճէվապ վէրիր գրալիցա։ Վէ պա. տէհու մէրգումու օրտուլա կէօն. տէրիր, լաքին գրալ օրատա տա անը հրմայէ իտէր։

Պու տէվր իչինէ գրալիցանը Ցիւգ տը Շարթը ալէյհինտէ օլան խուսումէթի պաշլար, մէրգում տիւգ իսկ մուախարէն տիւգ տ՝ Օրլէան օլուր։ Մէրգումտիւգ ա. նէսինին մագսէտի հասըլ օլա. պիլիր։ Պէրլին ահնամէսինտէ արազիճէ պաղը թաատիլաթ տա. խի մուգարրէր օլուպ, պու իսկ հէնուզ իճրա սլունմամըշ տը։

«Եունանիսթանա միւթէալիգ օլան ահքեամընն իճրասընտա տա. խի հալա պու թէրադգը կէօրիւլ. մէմիշ տիր։

«Պէրլին ահնամէսինտէ՝ էրմէ. նիսթանտա վէ մէմալիքը Օսմա. նիյէնին տիկէր թարաֆլարընտա զայէթ ճէպսիմ սուի իսթիմալաթը մահալլիյէնին տէֆի տախի թա. սավվուր օլունմուշ իսկ տէ, պու պապտէ տախի հիչ պիր իճրաաթ վէ ֆիհլիյաթ էսէրի կէօրիւլմէմիշ տիր։

«Մէմալիքը Օսմանիյէտէ հիչ պիր շէյ մէվգբի իճրայա գօնուլ. մատըղընը իյմա իթմէք իսթէմէմ. զիրա պաղը իճրաաթ վար տը. ֆագաթ մէմալիքին գրամը աղէ. մինտէ էսէրը թարագգը կէօրիւլ. մէմիշ տիր։ Իչթէ պաղը իւմիւտ. լէրէ մէպնի Պէրլին ահնամէսի. նին իճրաի ահքեամընա զայրէթ կէօսթէրտիքը։ Պիզ պու խուսուս. տա պաղը վէսաիլ եանի չիմտի ճիւմէնին մալիմիւ օլան Էվրօբա իթթիֆագը իլէ հուսուլի կէթիր. մէյէ չալըշըզ։

«Պիզ խօտ պէ խօտ հարէքէթ արզուսընտա պուլունմատըգ. պիզ Էվրօբանըն էօհտէսինէ միւթ. ըէթթիւպ օլան վազիֆէյի եալը. նը

ՄԷՋԵԱԹԻՊ

Սիլիվրիտէն վերուստ խտէն մէջ թուլ տալը։

. . . Խմբագիր,

Այսուհետեւ ժամանակս նեղածին չափ առիթ չիպիտի փախցնեմ Ձեր ազնիւ ընթերցողաց Ազգ. քաղաքական և տեղական լուրեր հաղորդելու, վստահ լինելով Ձեր ծանուցեալ հայրենասիրութեան վրայ, որ սրտի յօժարութեամբ պիտի հիւրընկալէք զայս ազգ. գուտ թերթիդ մի անկիւնը, ըստուգիւ ճանաչելով այդպիսի հրապարակական գրքրութեանց արդասաւոր հետեւանքն, ուստի առ այժմ ներկայս հիւրընկալելով կանխաւ ընդունեցէք անկեղծ շնորհակալութիւնս։

Ռոտոսթոյի վիճակաւոր Առաջնորդ Գեր. Տ. Ներսէս Սրբազան Արքեպիսկոպոս Գէորգեանն ամ. սոյս մէկին քաղաքս այցելութեան եկաւ և ցարդ տեղիս մեր ազգայնոց գործերուն վերահասու ըլլալով կդրաղէ։—

Հոկտ. 6էն մինչ 11 Աստանդեան երկսեռ վարժարանիս տարեկան քննութիւնն տեղի ունեցաւ եկեղեցւոյ մէջ, քննութիւնն հրապարակական էր, քննութեան շարունակութեան մէջ ուրբաթ օրը տեղիս գայմագամ Մէհուտ պէյն հանդերձ իրեններով յատկապէս հրաւիրուեցաւ Սրբազան Հօր կողմանէ, նա ևս իւր պաշտօնէից հետ գալով ներկայ գտնուեցաւ և բաւական հարցումներ ըրաւ մեր աշակերտաց, որոնց տուած պատասխաններէն շատ գոհ ըլլալով՝ շնորհակալ եղաւ վարժարանիս հոգատար անձանցմէ։

Նոյն օրը քննութիւն լմնալէն ետքն 'ի վարժարանս հրաւիրուեցան, ուր մի ժամու չափ Սրբազան Հօր հետ տեսութիւն ըրին։ Աւելորդ չեմ համարիր գայմագամ պէյին այս առթիւ, ի ներկայութեան մեր ազգայնոց, ըրած խօսակցութիւնն համառօտել, որոնք արժանի են ուշադրութեան և ազգ. ըսելեաց։

Գայմագամն ազգին իւր խորին շնորհակալութիւնն յայտնելէն և աշակերտաց քաջալերը կարդալէն ետքը յաւելցուց ըսելով թէ «այսու հետեւ վարժարանաց մէջ այն դասագրքերնք գործածելու է, որոնք հաւասարութեան սկզբունքին վրայ հեղինակեալ են և Մահմետականաց ու Քրիստոնէից մէջ խորթ չեն դներ, և կը յուսամ, որ քիչ ժամանակէն կառավարութիւնն դպրոցներ իւր հսկողութեան տակն առնելով կրթութիւն պարտաւորիչ պիտի ընէ։ Մեր նախնիքն մեծամեծ սխալներ գործեցին ժամանակին, այսինքն միշտ ատելութեան կրիւք վարուեցան իրենց հպատակ ոչ Մահմետականաց հետ և օրէնք ու բռնութիւն մեր եղիցին ըսելով յարաժամ կողոպտեցին զայրս և այդ կողոպուտներովն մի չցարդ շարունակաբար անաչխատ կեանք վարելով ապրեցան, առանց բնաւ մտքէ անցնելու դալիք այսպիսի փափուկ օրերն»։

«Քանի՞ զորաւոր և համակրանօք լի պիտի լինէր մեր Օսմանեան տէրութիւնն, եթէ սրոյ զորութեամբ մինչեւ վենետկոյ դրուները աշխարհակալած դարէն ի վեր վեհանձնութեամբ մասնաւոր առանձնաշնորհութիւնք ընէր իւր հպատակ ազգայնոցն, որոնցմէ այժմեան դժգոհութեան փոխարէն սրտի գոհունակութիւն պիտի ընդունէր և մեր նախկին այս անհեռատես ընթացքն զմեզ այս վիճակին հասուց, ու պետք է խոստովանիլ և այս ճշմարտութիւնն թէ ներկայիս մէջ մեր այլոց ընելիք բարեհորոգմանց շնորհքն ակամայից ստիպեալ է և ոչ յօժարութեամբ, հետեւաբար ըստ այնմ արժէք կրնայ ունենալ սակայն դարձեալ Աստուծոյ ողորմութիւնն մեծ է, հարկաւ այսչափ ձախող դէպքերն զմեզ փոքրինչ խրատեցին։»

Անցեալ կիրակէ (հոկտ. 12) վարժարանիս պարգեւաբաշխութեան հանդէսն կատարուեցաւ խիստ չքեղութեամբ. ուր կարդացուած ճառերէն մինն Ձեզ խրկեցի հրատարակելու խնդրանօք։ Հանդէսին վերջ տուաւ Գերառաշնորհ ազգ. ատենաբանութեամբ մը, և բացատրելով ներկայ ժամանակը տեղիս մերայինքն ոգեւորեց վարժարանիս նկատմամբ, յետոյ Թաղ. Խորհրդոյ վերընտրութիւնն վաւերացնելով մի ժողով կազմեց, ուր հարսանեաց աւելորդ ծախսերը վերցնելու որոշումներ պիտի ընէ, որոյ վրայ յաջորդ նամակս տեղեկութիւն տալու յուսով,

Մնամ ձերդ

1880 հոկտ. 11 ***

Աստանդեան երկսեռ վարժ.

Ի Սիլիվրի։

Պատուելի մէքթուպս դիր օլունան նուիրագրն սուրէթի տիր։

Գերապատիւ Սրբազան Հայր։ Արժանապատիւ Հարք և Մեծապոյ հանդիսականք։

Ի՞նչ է արդեօք, որ զՁեզ կը մղէ այսօր դպրոցական այնպիսի քաղցր հանդիսի մը ներկայ գտնուիլ, և ի՞նչ սիրոյ կայծ է այն, որ կը վառի ի Ձեզ այսպիսի յուսալից միութիւն մը կազմել լուսոյ և գիտութեան տաճարիս մէջ. անտարակոյս ես այն ուսումնասիրական վսեմ ոգին կը նկատեմ, զոր ներկայ լուսաւորեալ դարն ներշնչած կերևի ի Ձեզ և հոգւով չափ կը ցանկամ, որ երկինքն միշտ վառ պահէ այդ խարոյկը Ձեր սրտերուն մէջ։

Հարք իմ և եղբարք, դպրոցի համար այսօր համայն աշխարհ իւրար անցման մէջ է և մանաւանդ Եւրոպա, որոյ դպրոցական և գիտական յառաջադիմութիւնքն հրաշքներ կը գործէ և զարմանքներ կը շարժէ, և այսօր իսկ ամենուս աչքն յայտնապէս կը տեսնայ զայն, որ մի փայտեայ գրասեղանի առջև նստած՝ և իւր ձեռքն ունի փոքրիկ գրիչ մը միայն և այդ գրչաւն կը համարձակի ամբողջ երկրագնտին հրամայելու։

Այո՛, պէտք է խոստովանիլ և այս ճշմարտութիւնն, որ եթէ իւրեն գրչի ծայրէն դուրս եկած հրամանները յօժարութեամբ 'ի գործ չդնեն, որոնց որ անկ են, յայնժամ սուր կը ցուցընէ գոռոզ հայեացքով մ'ու կ'ամաչապէ գրչին հրամանները որով գործադրելու. այսու ամենայնիւ որչափ աւելի պէտք է ուրախ լինիմք, երբ կը տեսնեմք որ այդ փոքրիկ գրիչն մարդկային արիւն լափող ահագին սրէն յառաջ անցաւ, ասիկա կենդանի ապացոյց մի է, որ ուսմունք և գիտութիւնք որչափ յառաջ դնան՝ գրիչն այնչափ կը յաղթանակէ, որով սուրն և բռնութիւնք կ'անհետին։

Փառք երկնից և պատիւ դարուս, որ այդ գրիչն Գերմանիոյ աշխարհահռչակ Պիզմարգին հաւասար իրաւունք ունի բռնելու նաև պարզ Հայ մը և իւր տխեղծ մանուկն իսկ. սակայն տեսէք, դուք այժմ գիտութեան զարմանալի հրաշքն, որ առաջնոյն ձեռաց մէջ այդ գրիչն մի այնպիսի զօրութիւն կընդունի, որ տիեզերաց երկրային պատգամներ կուտայ, մինչդեռ երկրորդին ձեռաց մէջ փայտի կտոր մ'է և երրորդինը աննշան խաղալիք մը։

Մենք թէպէտև արևմտեան այս օտար երկրումը կը բնակիմք, տարագիր մեր Հայրենի աշխարհէն, զուրկ մեր նախնեաց փառաւոր վայրերէն և գրեթէ անտեղեակ նաև Պօլսոյ ու Հայաստանի մեր համարիւն եղբարց այժմեան յուսալից շարժմանն, սակայն իբրև հարազատ որդի Արարատայ աշխարհին, պէտք է մեզ ալ աներկմիտ հաւատալ յարեւելս Հայոց այն պայծառ ապագային, որոյ կը ձկտի ամէն հայ միտք։

Ուրեմն Հարք իմ և Ցեղբարք, ամենքդ ալ համակամիրով և հոգւով ձեռք ձեռքի տուած՝ մեր լուսոյ և փրկութեան տաճարին օր ըստ օրէ զարգացման հոդ տանիք, Ձեր դլուխ ունենալով ներկայ Սրբազան Հայրն, որոյ յիրաւի երախտապարտ լինիլ պարտիմք միշտ, իրեն վերին խնամատարութեան և անդուլ ջանից համար։

Ազնիւ հանդիսականք, ո՛վ չի համոզուիր նաև այս ճշմարտութեան թէ երբ դպրոց լոյս չունեցայ իրեն յարակից եկեղեցին մութ է, և Աստուծոյ քահանայն հոն 'ի խաւարի կ'աղօթէ, վասն զի եկեղեցւոյ լոյսն դպրոցի դռնէն կը ցոլայ, որոյ առաւել հոգտանին անհրաժեշտ պարտք մի է, և ասով ապագային դուք պիտի փառաւորիք յորդիս ձեր, և որդիքն փառաւորեալ երախտագէտ առ Ձեզ։

ԹԻՎՃԻՀԱԹ

Մապէյնը Հիւմայուն Միւլիւքեանէ միւտիրի սանիսի Ահմէտ էֆէնտիյէ ռիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի թէվճիհ պուրուլմուշ տըր։

—

Էրզրումը հարպիյէ միրալայրընան Սայիհ Զէքի պէյին էօհտէսինէ էրզրումը մէզբիւրէ միրիվիվալրը ռիւթպէի թէվճիհի իլէ Այթընճը օրտուի հիւմայունը (Պաղատատ) էրզրումը հարպիյէ ռիյասէթինէ նասպ ու թային,

Էրզրումը հարպիյէ դայմագամլրընան Համտի վէ Սէհիլ վէ Էօմէր պէյլէրին էօհտէլէրինէ էրզրումը մէզբիւրէ գայմագամլրը,

Էրզրումը հարպիյէ պինպաշլրընան Մէհմէտ ճէմալ վէ Ալի Ռիզա վէ Ահմէտ ճէմալ պէյլէրին էօհտէլէրինէ էրզրումը մէզբիւրէ գայմագամլրը,

Էրզրումը հարպիյէ գօլ ազալրընան Ֆէհմ վէ Նուրի վէ Զիհնի վէ Շէվգի պէյլէրին էօհտէլէրինէ էրզրումը մէզբիւրէ պինպաշլրը թէվճիհ պուրուլմուշ տըր։

—

Եավէրանը հազրէթը Շեհրիյարիտէն վէ պահրիյէ միրիվալրընան Սիւլէյման բաշայա իքինճի ռիւթպէ Մէճիտի նիշանը իհսան պուրուլմուշ տըր։

Մարիպոսի էֆենտիյէ պէհլիվանլարէ էլչի էլանը բեռի տիր։

Տէվլէթը Ալիյէ հագգընտա մէգալաթը մէֆսէտէթճուսանէի հավի օլան էվրագը միւզիրրէի եունանիյէնին մէմլէքէթէ մէնը տուխուլի իշլուն թէտապիրի լազմէնին իթթիխազ վէ իճրա գըլընմասը զապթիյէ նէզարէթը պէհիյսինէ էմր ու իշար գըլընմըշ օլմազլա, պէյօղլու վէ գալաթա թարաֆլարընտա վագը էճնէպի բոսթալարընա թէվարիւտ իտէն եունան կազէթալարը հագգընտա զապրթա թարաֆընտան թէգայիտատը ֆիրիլիյէ իճրա օլունաճաղը վէ իտարէի զապրթա ճանիպինտէն լէտէլ մուայէնէ ռուխսաթ վէրիլմէտիքճէ, էվրագը մաթպուատ եունանիյէտէն հիչ պիր վարագա էճնէպի բոսթալրը թարաֆլարընտան թէվզի վէ իթա գըլընմաճաճաղը ճիհէթլէ, պունտան պէօյլէ իտարէի զապրթանըն մէն իթտիկի էվրագը եունանիյէերի ալըպ սաթմանլար վէ հէր նէ սուրէթլէ օլուր իսկ օլսուն ինթիշարընա խրտմէթ վէ վէսաթաթ իտէլէրին տուչարը միճազաթ օլաճագլարը իլան օլունուր։

ՄԻՒԷՖՖԷՐՐԻԳԱ

Շգ օտրատան Նոյ Ֆրոյ Բրէմ կազէթասընա կէօնտէրիլէն պիր մէքթուպ՝ Բիւրգէրինտէ մուդիմ Ավսթրիա գոնսօլաթօսը ֆախրի թէրճէմանը Պալտօ թարապօլուսդինին դաթլի հագգընտա պազը թաֆսիլաթ վէրմէքտէ տիր։ Մուսմիլէյհ Պալտօ՝ կէօրիւնիւշտէ, Բիւրգէրին էհալիսինտէն վէ ճիվար գարիյէլիլէրինտէն միւխթէլիֆ պէհանէլէր իլէ բարա գարմազը իթիհատ իթմիշ օլտուղունտան, պու պապտէ էքսէրիա նիզամար վուգու

Էվվէյի ագչամ պիր քիմէնէ պիր թագմ՝ մէճիտիէի 20 ֆրանգլիգ ֆրանսիզ ալթունը թէպսիլ իթմէք իւզրէ սարրաֆքն պիրինէ միւրաճաաթ իթմիշ իսէ տէ, սարրաքի մէճիտիէլերին գալալ օլտուղունու կէօրիւնճէ մէրգումսիւրիճիի ալազ ու կիրիֆթ իթտիրմիշ տիր։

—=—

Թէպսաի էճնէպիյէտէն օլարագ 13 նէֆէր մահպուլար պու կիւն Ավսթրիանըն Թրիէսթէ բոմթա վաբօրը իլէ չէհրիմիզտէն թէպիտ օլունճաղլար տըր։

—=—

Շամ իլէ Պաղտատա գատար չէօլ թարիգի իլէ վէ հէճին տէվէսի վասէթասըյլա իճրա օլունմագ իւզրէ պիր բոմթա թէչքիլի միւթէսավվիր իմիշ։

ԹԻԼԻԷԿՐԱՖ

Ազ. նս Հավ.

Ամթինա 10 Նոյեմ.

Մէճլիսը մէպուսանտա բէիսը վիւքէլա Մ. Գումմունտուրօս՝ Եունանիսթանա սապր ու սիւքիունէթ թավսիյէ իթմէք իւզրէ Ինկիլթէր. բատան հիչ պիր նոթա վիւրուտ իթմէտիյինէ տայիր թէէմինաթ վէրմիշ տիր։

Եունան ասքէրինին սունուֆը մուխթէլիֆիէսինէ օն պին նէֆէր իլէ Երմի տէօրթ ատէտ թոբ տահա իլավէ օլունճաղընը միւսարիլեյէ Մ. Գումմունտուրօս մէճլիսը մէպուսանա պէեան իյլէմիշ տիր։

Ղուգու պուլան պիր թալէպ իւզէրինէ, մումանիլեյէ՝ ումսրը սիյասիյէյէ միւթէալիգ օլան էվրագը մէճլիսէ վէրմէք մէմլէքէթին մէնաֆիինէ մուղայիր օլտուղունու պիլ պէեան էվրագը մէզքիւրէյի իթատան իսթինքաֆ իթմիշ տիր։

(Պո սոգոհ էնէն Ռեէնէրֆլը)

Իսմիրլիա 11 Նոյ.

Սիւէյիշ գանալընտան Նոյ. 1տէն օնունա գատար 44 սէֆինէ միւրուր իտուպ, հասըլթը միւրուրիյէ 940 պին ֆրանգա պալիզ օլմուշ տըր։

Բօմա 11 Նոյ.

Միլլի Պանգա ալա ֆիյաթընը եիւզտէ 5 վէ սգօնիթսունէն ֆիյաթընը եիւզտէ 4է գարարլաշըրմիշ տըր։

Վիէննա 11 Նոյ.

Պու կիւն Մ. Մարինովիչ Սըրպ հիւքիւմէթի թարաֆընտան մուհարբէր օլարագ Ավսթրիա հիւքիւմէթինէ պիր պէյաննամէ թագտիմ իտուպ, իչինու պէյաննամէ՝ Ավսթրիա վէ Սըրպ թիճարէթ ահանամէսինէ տայիր օլարագ, էն զիյատէ ֆայիտէլի չարթլարա Ավսթրիանըն հուգուգընը թաստիգ իթմէքտէ տիր։— Ինչինու պէյաննամէ՝ մէզքիւր ահանամէնին միւզաքէրաթընը մէն իտէն պաշլըճա մանիայը տէֆ իթմէքտէ տիր։

Ակրամ հարէքէթը արզընտան թէրէթթիւպ իտէն խասարթ իչ միլիոն ֆիորին թավմին օլունմագտա տըր։

Լօնտրա 11 Նոյ.

Մանչէսթըր կարդէնը նամ կաղէթանը մէվսուգէն խապէր վէրտիկինէ կէօրէ, Ավսթրիա, Ալէքսանիա վէ Ֆրանսա տէվլէթլէրի՝ Թիւրքիա վէ Եունան արասընտա պիր սուրէթթ թէսվիյէնին միւզաքէրէսինտէ պուլունուպ, պու սուրէթը թէսվիյէ մուհիպանճէ Լարիսա (Էնինիչհիր) Եունանիսթանա վերիլճէք, վէ Եանեա Թիւրքիատա գալաճագ տըր։

Բարիզ 11 Նոյ.

Եունան վէ Օսմանլը տէվլէթլէրի արասընտա պիր սուրէթթ թէսվիյէեէ տայիր Մանչէսթըր կարդէնը վերտիյի հավատիս թէքզիգ օլունույոր։

Զանն օլունտուղունա կէօրէ, մէճլիսը մէպուսան պու կիւն էյլէնտէն սոնրա ֆէռի հէյէթը վիւքէլաը հագգընտա պիր էմմիյէթ գուրարը վերէճէք տիր։

Բարիզ 11 Նոյ.

Մէճլիսի Դեպուտան.— Պոնապարթ թարաֆտարը պուլունան մէպուս Մ. Պոտրի ա'Ասսօ սալը կիւնքի իճթիմատէ մուվագգաթէն մէճլիստէն թարա օլունմուշ իսէ տէ, երինէ քէնտի գանաքաընտա պուլունույոր. մումանիլեյհ մագամնտան այրըլմամաղա ըսրար իթմէքտէ տիր. իճթիմա թաթիլ օլունմուշ վէ սաղն թալիյէ իտիմիշ տիր. գարագոյ միւֆրէզէսի մէրգում Պոտրի ա'Ասսօնը ճէպրէն տըշարը չըգարմըշ տըր։—Եէնիտէն իճթիմա օլունտուգտա ումում բուլիվիգա հագգընտա հէյեթը վիւքէլաը սիւմալ վարիտ օլմուշ, վէ 137 բէյէ գարշը 297 բէյ իլէ հէյեթը մէզքիւրեէ էմնիյէթ գուրասը վէրիլմիշ տիր։

Նիսսա 11 Նոյ.

Բրէնս կօրչագոֆ էյիլէշմէքտէ տիր։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

Մեծապատիւ Տէր,

Արուեստասէր Ընկերութեան ընդհանուր ժողովը իւր 3/15 օգոստոսի նստին Մշոյ մէջ երկրագործական վարժարան մը հիմնելու համար 500 ոսկւոյ վարկ մը քուէարկած ըլլալն արդէն ծանօթ է պատուարժան Ազգայնոց։

Գործ. ժողովս կը փութայ ուրախութեամբ ծանուցանել թէ Պ. Պետրոս Ա.Ֆքէրեան Ընդհ. Տնօրէն և Պ. Գրիգոր Գաբրիէլեան վկայեալ երկրագործ և ուսումնապետ վարժարանիս ամսոյս 13ին ժամանած են 'ի Մուշ իրենց հետ ունենալով երկրագործական ամեն գործիք և այլ պետոյք և թէ վարժարանի բացումն տեղի ունեցած է ամսոյս 24ին Ս. Առաքելոց վանուց մէջ։

Քաղցր է մեզ յուսալ թէ պատուրաժան Ազգայինք ևս չպիտի զլանան Ընկերութեանս իւրեանց աջակցութիւն սոյն օգտակար ձեռնարկն ի գլուխ հանելու համար, որ ինչպէս յայտնի է միմիակ դարմանն պիտի լինի մեր հայրենեաց ներկայ աղէտից։

Ընդունեցէք. . . խմբագիր մեր շնորհակալեաց և անկեղծ յարգանաց հաւատիքը։

Ատենադպիր Ատենապետ
Գ. Շնորհեան Յովհաննէս Շահինեան

ԱԶԴ

Ուլնիոյ Հայկազեան-Միութեան Ընդհ. Ժողովը նիստ ունի յառաջիկայ կիրակէ՝ որ Նոյ. 2 ի Ս. Առաքելոց վարժարանն Եէնի գաբուի ժամը 6ին՝ օրակարգ ունենալով խիստ ստիպողական և միութեան կենսական խնդիրք։

Ուստի կը խնդրուի ազնիւ ընկերներէն որ բարեհաճին սոյն ամենակարևոր նիստին ներկայգրանուելով իրենց ընկերական պարտականութիւնը կատարել փութան։

Նաև աւելորդ չէ ըսել թէ՝ որ և է թուոյ ներկայից ատեանը պիտի ֆբացուի և խզեալ որոշմունք պիտի գործադրուին։

Ի Դիմաց Գործ. Ժողովոյ
Մինչան Կ. Թոհաֆեան

ԱԶԴ

Հայոց Միացեալ Ընկերութեանց Կեդրոնական Ժողովոյ Զ. Նիստն որ տեղի պիտի ունենար ի 2/14 Նոյեմբ. յետաձգուած է ի 9/21 Նոյեմբերի։

Մ. Ռուֆայէլեան

29 Հոկտ. 1880
Ղալաթիա

ԻԼԱՆԱԹ

Տէրտէրէ Մէրէճ Իճրա Մէճլիսինէն Լեմն Լրտ.

Օսման աղանն Ամիլ հանրմապա իլամը մահֆիւմուն պիհ տէյնի պուլունան մէպալիզը մալիւմէնին թէսվիյէսի զրմընտա, մէտեունըն Գօճա Մուսթաֆա բաշա ճատէսինտէ վէ մահալլէսինտէ քէրէյնի միւթէսարրիֆ օլտուղու տէօրթ եիւզ էլլի տօգուզ վէ տէօրթ եիւզ ալթմըշ պիր նօմէրօլու իքի պապ տիւքքեանլարը իչպու տէյնի իչիւն թարիխը իլանատն օն պէշ կիւն սոնրա ֆիրուխթընա թէչէպպիւս օլունճաղը Տէրսաատէթ մէրքէզ Իճրա տարիբէսինտէն իլան օլունուր։

29 Թշրին Եվվէլ 96

Բէզ

Միթէվէֆա Նիգոլաքի վերէսէլէրինին Եօրկաքիյէ պա իլամը մահֆիւմունպիհ տէյնի պուլունան մէպալիզը մալիւմէնին թէսվիյէսի զրմընտա, վերէսէլէրին՝ ֆիրուխթընա մուվաֆագաթ իյլէտիքլերի պէյ օլունտա թարլա պաշը նամ մահալտէ քեաին պիր պապ չէրպեթանէ կէտիյինին թարիխի իլանատն օն պէշ կիւն սոնրա ֆիրուխթընա թէչէպպիւս օլունճաղը Տէրսաատէթ մէրքէզ Իճրա տարիբէսինտէն իլան օլունուր։

29 Թշրին Եվվէլ 96

Շնէր Եմանէրինտէ Լեմն Լրտ.

Սամաթիա գաբուսը իթթիհատլինտէ քեաին թէրպիէն օթուզ զիրա օն իքի բարմագ գուլէի զէմինը մահալլիյէ Տավուտ բաշա իսկէլէսի գաբուսու խարիճինտէ պիր նումէրօլու մաղազա իթթիհատինտէ վագը երիմի իքի արշըն եիւզի վէ տէօրթի պուլունան գալէ մահալի վէ պէշ եիւզ տօգուսան տէօրթ արշըն ճխմինտէ մէվճուտ տուվար թաշլարընընն պիլիվիզաեէտ ֆիրուխթի մուգաբրէր օլտուղունտան, թալիպ օլանլարընն թըշրինը սանինին օն պէշինճի ճումա իրթէսի կիւնինէ գատար մէճլիսը էմանէթէ միւրաճաաթ իյլէմէլերի։

29 Թշրինը Եվվէլ 96։ 2—1

Շնէր Եմանէրինտէ Լեմն Լրտ.

Գարարը գաթիսի թշրինը սանինին օն պէշինճի կիւնիւ վէրիլմէք վէ իզմիտ անպարընտան թէսիմ օլունմագ վէ պէտէլի լիրա եիւզ վէ սիմ մէճիտիյէ օն տօգուզ զուրուշտան բէյինէն ալընմագ իւզրէ թօրօգը օլարագ իւշ պին քիլէ եուլաֆ վէ սիլմէ պին պէշ եիւզ քիլէ գապլուճա վէ իքի եիւզ ալթմըշ քիլէ պուրչագ մահալինճէ վէ պուրաճա տէրտէսթը միւզայէտէ օլտուղունտան, թալիպ օլանլարընն Շէհր Եմանէթինտէ էլվիյէի միւհագա աչար նէզարէթինէ միւրաճաաթ իյլէմէլերի։

30 Թշրինը Եվվէլ 96։

ՅԻՒԻՇ ՄԱՔԻՆԱԼԱՐԸ ԻԶԻՆ ԹԻՐԷ

Կլասկօտա ճօն Գրլարդն գումբանիասընընն էն ալէա վէ գաւի մաքինա թիրէսի, պուրատա, Պէյօղլու վէ Գալաթա վէ Սթամբուլ մաղազալարընն քեաֆֆէսինտէ պուլունուպ, թօքտան վէ բէրաքէնտէ սաթըն ալմագ իսթէյէրին, Գալաթատա Վօյվոտա սօգաղընտա 13 նիւմէրօյու մաղազայա, վէ Սթամպօլտա, Հաճի Քէօչէք ճամիսինտէ 64 նիւմէրօյու մաղազայա միւրաճաաթ իթմէլէրի։

Պէյօիւք տաճէնթէ
Լ.Մ. Թ. Մէրճանօֆ

ՀԱԼԻՊԻՆ ՄԷՇՀՈՒՐ ԲԻԼԻ

Համամա կիրիտիքտէ պու քիլտէն պիր ատէտ ալըպ թաս իչինէ սու իլէ եզմէլի, վէ քէսէլէնիպ սապուն սու իլէ թէմիզլէնմիքտէն սոնրա մէգքիւր էգիլմիշ քիլի պաչա վէ վիւճուտա սիւրմէլի վէ եարբմ՝ սաաթ սօնրա եըգանըպ թարագ իլէ աչաղա վերմէլի տիր։ Լիտտ երգանալար տախի պու քիլտէն պիր ատէտ էգիպ պաչընա սիրմէլի վէ պիր ազ սօնրա երգանմալը տըր։ Էյրէթի վէ պէյալը սաչը օյանլար տախի պու թէրթիպի գուլլանապիլիրլեր։

Պու քիլ հէր հաֆթա գուլլանըլըրգտա, սաչլար ուղանը, եումուչար վէ գալայ պէյազանմագ, վէ հարարէթտէն հասըլ օլան քիչիւք չիպանլարը տէֆ իտուպ, պաչտա պուլունան սրքէ վէ քէբէքլերի տախ տէֆ իտէր։

Մէգքիւր քիլ Պէյօղլունտա կաղէթա սաթան թիւթիւնճիլէրտէ վէ Մահմուտ բաչա պաչրնտա Պալթաճը խանտա Ն. 15 մաղազատա ֆիրուխթ օլունուր։

Օգգասը 2 մէճիտիէյէ։

Ցտնէ իլէ 30 բարա։

Հիւսնիւ թասվիր վէ իֆատէտ հագիգ աթէն սարը հագրը էրպապը գալէմինին պիրինճիէրինտէն օլուպ, Մարէ Բէլոս կիպի պաղը ասարը՝ մէմալիքի Օսմանիյէտ տախի ումումը մաղհարը նազարը իթիպարը օյան Ալէքսանտր Տիմանընն ասարը նէֆիսէսինտէն Ֆրանսա թարիխինէ միւսթէնիտ «Գոռբլար Մ-հարէպէ» հիքայէի մէշհուրէսինին լէթաֆէթը ասլիյէսի զայպ իտիրմէեուպ, հէր սուրէթլէ իթինա վէ մահէզա շիվէի լիսանա տախի տրգգաթ իտիլէրէք պիթթերճէմէ Մէարիֆ նէզարէթը ճէլիլէսինին ըուխսաթը իլէ թապ օլունուպ Ցինճի ճիզի տախի նէշր օլունմուշ տուր։

Մէգքիւր հիքայէ Պապը Ալի ճատտէսինտէ Էսատ էֆէնտիին 5 նօմէրօյու մաթպաա վէ քիւթիպանէսինտէ սաթըմագտա օլուպ, պագը ճիզլէրինին բէյտէր բէյ, չրգարբյաճաղընը մումանիլհ թէէմին իտէր։

Սահիպի իմթիյազ
ԱՆՏՕՆ ՍԱԳԱՆԵԱՆ

COFFRES—FORTS

ՄԻԼՆԷՐ ԳԱՍԱԼԱՐԸ

Մէգքիւր գացալար ալունեանլրն հէր թարաֆընտա քէսպի նամ իթմիշ օլուպ, գալի վէ տայանըգլը տըրլար, վէ ամէէտ եանմաղլար։

Խըրսըզ վէ ամէէջ գարշը թէէմին ճիհէթիլէ, նասըլ քի Սթամպօլտա, էօյէ տէ հիչ պիր եէրտէ պու գացալարը էմնալի եօգ տըր։

Ընդ.
ՍԻՏՆԷՑ ՆՕՎԻՑԻ.

Զեր. — Միսիս Սիտնէյ Նովիլ, գացա սաթըն ալմազտան էվվէլ մաղազալարընա կէրիպ գացարընը կէօզտէն կէչիրիպ, չէհանտէթհանէսինի վէ էվրագը սայիրէ յի օգուտլարը իչին էհալիյէ ըէճա իտէր։

Գալաթատա Եիւքսէք Գալարրըմտա Դէորգ պէյ խանը։

ՏՕԳԹՕՐ ՎԷՆՍԱՆ ՕՐՄԱՆԵԱՆ

Ախիրէն Էվրօբայա վուգու պուլան սէյահաթընտա ֆէնը թէպապէճէ միւճէտատէն իթթիխաղ վէ թէրթիպ օլունան ուսուլ վէ թէտապիրի ըէյ իլ այն միւշահատէ վէ հաթթա էնվան մէշվէրէթը թըլապլրէտ հաղրը պուլունարագ պիր թէճրիւպէի մախսուսէ քէպ իթմիշ վէ պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթ իյլէմիշ, լուղընտան, թարիխը իլանատն իթիսարէն ճումա վէ բաղար կիւնլերինտէն մատատ, հէր կիւն ալթուրգա սաաթ պէշէն օնա գատար Սթամպօլտա Եէնի ճամիտէ 27 Նումէրօլու Մ. Ժագ Ալէքսանդր էճզախանէսինտէ թէշրիֆէ բաղպէթ պուլուրան զվաթը թէտավի իտէճէյի միսիլլու, ճումա կիւնլերի տախի սաաթ 7 տէն 10 ա գատար Պէյօղլունտա Ըթը օսգաղընտա 1 նումէրօլու խանէսինտէ խասէթէն գալալ իտէճէյի, վէ հէր կիւն պիլա ֆարգ սաաթ ալթուրգա սաաթ պէշէն գատար վէ ագշամարը սաաթ օնտան սոնրա քէնտիսինի թալէպ պուլուրան միւշթերիլերին մէգքիւր 1 նումէրօլու խանէսինտէ միւրաճաաթ իյլէմէլերի իգթիպա իթմիյի իսթիթար օլունուր։

LA RÉUNION

ԼԱ ՐԷԻՒՆԻՕՆ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԻԶԻՆ ԱՆՕՆԻՄ ԴՈՒՄԲԱՆԻԱ

Իսմէ մախսուս օլարագ ալթը միլիոն ֆրանգ սէրմայէ իլէ 1855 տէ Բարիզատ թէէսիս օլունմուշ, վէ Բարիզին միւթէպէր պանքէր վէ թիւճճարանը հիսսէտար եաղըմըշ տըր։

Պու գումբանիա ՎԱԲՕՐ ՎԷ ԵԼԼԻԷՆ ԿԷՄԻՍԻ ՎԷ ՍԼՖԱՒԻՆԻ ՍԱՒԻԼԷՑԷ եիւքլէտիլէն մալլարը, վէ բոմթա իտարէլերինէ թէսլիմ օլունուպ, բոմթա վաբօրլյա նագլ իտիլէն էվրագը նագտիյէյի միւթէտիլ ֆիյաթլարլա սիկուրթա իտէր։

Սթամպօլտա մէգքիւր գումբանիանըն աճէնթասը վէքիլի Մ. Մ. Տ. ԼԷՊԷ ՎԷ ՄԱԽՏՈՒՄՈՒ ՎԻԳԹՕՐԱ միւրաճաաթ օլունմալը տըր։

ԻԼԱՆԸ ՄԱԽՍՈՒՍ

Գօնթի պիրատէրլէր վէ Շահինի տուխան ֆապրիգաթօրլարը, իմալ իթթիքլէրի ալա վէ գօգուլու տուխան վէ սիկարալար իլէ միւշթէրիլէրին ֆէվգէլ ատէ սուրէթտէ մէմնուն իթմէք արզուսու իլէ, պու տէֆա խայլը սէնէէրտէն պէրու տուխան սէնաաթընտա քէսալը մէհարէթ իթմիշ օլան Տէմիրգաբուլեան պիրատէրլէր իլէ չէրիք օլմուչլար տըր։

Շէյլէր քի, պունատան պէյլէ միւշթէրիլեր եէնիճէնին գըյրլմըշ տուխան վէ սիկարալարընը իչթիրա իթտիքլէրինտէ, պիրինճի նէվինտէն օլտուղունու քէնտի թէէրիւպէյէրի իլէ չահատէթտէն մատատ, սրքաբրլարընն սիրաթլա իճրա գըլընմասընտա գյատէպի իլէ խօշնուտ օլաճաղլարը պէտիհի տիր։

Թաչրատան հէր նէ ճինա վէ մնգաար եաբրագ վէ գըյրլմըշ տուխան վէ սիկարա սրքարբչլարը օլուր իսէ գապալ վէ սիւրաթլա իճրա օլունուպ, մահալինէ կէօնտէրիլիր։

Բաքէթլէր աթիգ իսմ ու ալամէթ իլէ տէվամ օլունուպ, եալընըզ էսկիսինտէն ֆարգը իչիւն իւզէրլէրինէ մախսուսէն «Տէմիրգաբուլեան Պիրատէրլէր» խսմի թաալ օլմուշ տըր։

Էվրօբա թարաֆլարընտան սրքարբչիտէն միւշթէրիլէրիմիզ սայէի Շահանէտէ պանտրոլ բէսմինտէն մուաֆ օլտուգլարը իչիւն, պու սէպէպլէ եիւզատէ եիրմի թասարրաֆ օլունուր։

Սոնըլան ճահալլէր.— Գալաթատա Սանտրգճըլարտա Ն. 130.— Զընատան գարու Զէօմէլէքճիլէրտէ Ն. 29.— Էմին էօնիւնտէ Ն. 56, վէ ճիւմլէ տուխան սաթրճըլարտա։

Շիրքէթէ կէօնտէրիլէն մէքաթիպին լէվհասը,—«Տէմիրգաբուլեան պիրատէրլէր, Գալաթատա Սանտրգճըլարտա Նիւմէրօ 130»։

Իխտար.— Պունատան մատտա Սթամպօլտա Պէշգճըլարտա 76 նիւմէրօ իլէ բեպսին քէնտի տուխան ֆապրիգամըզին այրճա տէվամընը վէ մամուլաթընն Զէօմէլէքճիլէրտէ 29 նիւմէրօտա սաթրլմագտա օլտուղու տախ իլան օլունուր։

ՏԷՄԻՐԳԱԲՈՒԼԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

ԳՈՒՑՈՒՆՈՒԶ

Մ. Վ. Ծանինին 1867 սէնէսինտէ Թէէսիս իյլէտիկի «Շէմս» նամ մէշհուր էճզախանէսի, պու սէնէ մայիս 5 տէ միւհիթերէք օլմուշ իսէ տէ, սահիպինին մէհարէթինէ լայըգ պիր թարզտա վէ տահա մունթազամ սուրէթտէ պու տէֆա եէնիտէն քիչտա օլունմուշ տըր։

Մուսլէճաթը Թրպպիկէ, էտվաթը ճէրրահիկ, ըթբրիյաթ (բարֆիումբրի), վէ սարը պիլիմիմէ էճզա վէ էմմատա Էվրօբատան եէնի կէթրտիպիչիրիս Մէգքիւր էճզախանէտէ ըէչէթալար սիրաթլա իճրա օլունուր, վէ իլավէյար պէօյիւք տրգգաթլա եաբրլըր։

Թուրատան միւպայէա իչիւն Մ. Վ. Ծանինին Սթամպօլտա Պաղչէ գաբուսընտա Ճէլալ Պէյ խանընտագի մաղազատա պագը օլուպ, թաչրա իչիւն գօսիսօնլար մէգքիւր մաղազատա գապալ օլունուբլար։

Բուսճմուգտաքի չիւպհէ բէք միւքէմմէլ սուրէթտէ տիր։

1832 սէնէսինտէ Պէյօղլունտա տօղրու եօլտա Թէէսիս օլունմուշ օլան 77 նօմէրօլը Ծանին էճզախանէսի՝ տախի մումանիլէյհ Մ. Վ. Ծանինին մախտումը տիրլօմայը Նիսիսթ Տօքթէօր Ց. Ծանին թարաֆընտան իտարէ օլունմագտա տըր։

Մ. Ծանինին Լարինտէ տէ էճզանը տիւքքեանը վէ Պէյօղլուտա քիմիախանէսի վարտը։ — Ֆիյաթլար բէք էհվէն։

ՏՕԳԹՕՐ ԿՈՄԻՏԱՍ ԷՖԷՆՏԻ ՕՐՄԱՆԵԱՆ

Թապիպը մումայիլյհ էվվէլքի կիպի, Մ. Ծանինին Սթանպօլտաքի էճզախանէսինտէ վագը օտաի մախսուսունտա ատաթ 3 տէն 9 ա գատար պուլունուպ, խասթալարը գապալ իտէճէք տիր։

ՕՐԻԱՆ

ԵԷՆԻՃԷ ԹԻԹԹԻՆԻՆ ՖԱՊՐԻԳԱՍԸ

ԷՍԿԻ ԵԱՂ-ԳՈՒԲԱՆՏԱ ՖԷՐՄԷԼԷՃԻԼԷՐ ՍՕԳԱՂԸՆՏԱ Ն. 26

Օրիանն ֆապրիգասը, կէրէք իտարէսինտէ վէ կէրէք պիլմասա թիւթիւրինտէ պէյիւք իսլահաթ իճրա իթմիշ օլուղընը միւթէատտա միւշթէրիլերինէ իլան իտէր։ Մէգքիւր ֆապրիգա՝ ինչպէս թէպսատիւլաթը խուսուսիյլէ բամազան միւնասիպլէթիյլէ մէվգը իճրայէ գօյմուշ տըր, գիրա Միսսիսիպիանը թիւթիւնէ բէք մէրգալը օլտուգլարընտան, մէգքիւր ֆապրիգանըն էն չօգ միւշթէրիլերի տիրէր։

Բաթթանթաթը հէր տէրս վէ թիւթիւնճիւ տիւքքեանլարընտա ֆիւրուխթ օլունտուղու կիպի, թարրա վէ մէմալիքի էճնէպպէ իչիւն տախ կէրէք թօքտան վէ կէրէք բէրաքէնտէ օլարագ սիրաբրշլար գապուլ օլունուր։

Ֆապրիգանըն իտարէսի՝ թիւթիւնին կէրէք ճինսինէ վէ կէրէք սուրէթ թէրթիպինէ բէք չօգ տիգգաթ իթտիկինտէն, թիւթիւնինին սարը թիւթիւնլերէ թէֆէվվիգ իտէճէկինի, վէ միւշթէրիլերին պու դարէթ վէ ֆէտաքեարլըը թագտիր իտիպ հէր վէճհ իլէ մէմնուն օլաճագլարընը մէմուլ իտիյօր։ Եալընզ քեաղըտընն թէգեինինէ օլունճագ տիգգաթ թիւթիւնին ճինսինէ սարֆ իտիլտիկինտէն, պու ֆապրիգա թիւթիւնինին բաքէթլէրի սարը ֆապրիգալարընքի կիպի սիւսլիւ օլմայճաղը տախ իսթիար օլունուր։

ՍԱՐՐԱՖԻԹԷ

ԷՎԼՐՕԲԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 11 Նոյեմ.

Ինկիլ. էհամը Ինկ. Լիր.	99-11/16
Օսմ. էհամը աչրլար	10- 3/8
» » գարանտը	10- 1/4
Իսթիգրազ 65	11- 1/4
» 69	10- 3/4
» 71	68-
» 72	18- 1/4
» 73	10- 1/4
Օսմանլը պանգասը	10- 3/4
Մըսրը տուչուն. մութա հրատ	64-7/8
» իմթիյազը	92- 1/2
Բուսխա իսթիգրազը	60-
Գամպիո Բարիզ 6 այ վատէ	–

Փարիզ, 11 Նոյեմ.

Ֆրանս. էհ. 3 % ֆր.	85-72
» » 5 գրօնուզ	119-25
Օսմ էհամը աչրլար	10-37
» » գարանտը	10-40
Իսթիգրազ 65 ֆր.	60-
» 69	54-
» 73	52-
Մըսրը ֆօնտ. մութա հրատ	330-
Գրէսի Լիոնէ	967-50
Օսմանլը պանգասը	525-
Բուսֆէլի չըմէնտըֆէրի	31-
Իթալիա էհամը	87-60
Գամպիո Լօնտրա 3 այ վատէ	25-32

Վիէննա, 10 Նոյեմ.

Աճիո ֆիորին	–
Բուսֆէլի չըմէնտըֆէրի	14-20

ԴԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Էսկ. ում. տուն ագչ. գաբ.	11-03
Գաբ. սապահ աչրլար	11- 1
Իսթիգ. 63 (Մութօն) 6 % ֆ.	53-50
» 65 » 6 % ֆ.	54- [illegible]
» 69 (Բինար) 6	52-50
» 72 (Գօն տու Թրէզօր)	18-12
» 73 6 % ֆ.	51-30
Բուսֆէլի չըմէնտըֆէր 3	29-50
Ագճէ ֆայիզի %	9-
Բրբօր Ղրշ	00-
Հավալէսիզ »	25-

ՁԱՆԳԱ ԱԳՈՒՈՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	3- 7
Սասմպոլ պանգասը	7-20
Սօսիէթէ ժէնէրալ	4- 5
Թրամվայ	4-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՏԻՑԱՐԸ

Օսմ. լիրասը 100 ղրշան	Ղ.	Փ
Գէյազ մէճիտիյէ ֆարգը	107-	4
Մէթալիք »	212-	
Գէչլիք »	210-20	
Ալթընըզ »	128-	
Գայրը »	520-	
Գայմէ »	1185-	
Ինկիլիզ լիրասը	110-	
Ֆրանսըզ ալթունու	87-26	
Փօլ	10- 2	
Գրիմից ալթունու	51-20	
Գարպոն գայմէսի	9-05	